


# NAVASART

ORGANO DE LA  
UNION GENERAL ARMENIA DE CULTURA FISICA



ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ Հ. Մ. Լ. Մ.-ի

JUNIO - JULIO de 1958

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Համգրուամներ	ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	1
Հայաստան և Դադութներ	Ա. Բ. Գ.	4
Խռառովամութիւն	Ա. ՍԱՐՈՅԵԱՆ	6
Միջներ բացուին գամերն յուսոյ...	ԱՏԲԻՆԵ	7
Հ. Մ. Ը. Մ. ի Քառասնամեակին առքիւ	Գ. Զ. ՊՈՏՈՍԵԱՆ	8
Հայ Մարտն. Ընդհանուր Միութիւն	Հ. ՄԵՀՐԱԳԵԱՆ	9
Հետաքրքրական այց մը ՄԱԿ-ին	Ա. ՌԱՄՈՍ ՄԵԽԻՆ	11
Առաջարկի մը առքիւ	Գ.	13
Հ. Մ. Ը. Մ. ի Քեմալական Սերիութման օրերուն Կ. ՇԱՀԻՆԵԱՆ		16
Պատ. նախագահ Եղբ. ձ. Մարտիկեան մեր մէջ		18
Հ. Մ. Ը. Մ. ի Քառասնամեայ Յորելեամբ		19
Ակադեմային	Մ. ԵԱՆՔԵԱՆ	20
Մշակութային Արձագանգ		22
<b>30 Aniversario</b>	<b>EDITORIAL</b>	<b>23</b>
Descripción de los Deportes	Dr. VANDER	26
Aquí Departamento Cultural y Social		29
Noticias del Departamento de Educación Física		31
Desde el Mangrullo Scout	- A. CAHIAN	34
Ignorancia e Inteligencia		36
La Juventud y la Cultura Armenia		37

Director: RAUL BEDIKIAN

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ



Հ.Ս.Ը.Մ.Դ.

Զ.ՏԱՐԻ, ԹԻՒ 60 ՅՈՒՆԻՍ-ՅՈՒԼԻՍ 1958 ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԵՍ  
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

## ՀԱՆԳՐՈՒԱՆՆԵՐ

Ընթացիկ տարին Հայ Մարմնակրթական ֆնդհանուր Միութեան համար յորելինական տարի մընէ:

Արդարեւ, այս տարի կը նշենք՝ Միութեանս հիմնադրութեան քառասնամեակը, Պուէնոս Այրէսսի Մասնաճիւղին ստեղծման երեսնամեակը, «ՆԱԽԱՎԱՐՄԴԻ»ի հրատարակութեան հինգերդ տարեկարձը ու նաեւ համահայկական մեր Միութեան շարժիքն անցած, համայն հայութեան Հոգեւոր Առաջնորդին՝ Վեհափառ Վազգէն Ա. Կաթողիկոսի ծննդեան յիսնամեակը:

1918 Նոյեմբեր...

Դարաւոր Հայրենիքի մեծադոյն մասր քար ու քանդ եւ արիւնով ոռոգուած... Զարդերէ, համաճարակներէ վերապրող այրիներու եւ որբերու կիսակենդան բազմութիւններ՝ անմիջական խնամք, գուրգուրանք գտնելու ակնկալութեամբ կը փոնուէին Պոլիս...

Անդին, ալեւոր Արարատի շուրջին տակ, Եղեռնէն զերծ մնացած հատուածը եւա, Մայիսեան պատմական օրերուն, Դգերմարդկային ճիգով մը Հազիւ իր գոյութիւնը փրկած նենգ թշնամիին սպառնալիքէն, ու անսուազ, համաճարակներու ենթակայ աղէտահար գաղթականներու բազմութեամբ ծանրաբեռնուած, վերականգնուամի հերսական ճիգերու մէջ կը տուայտէր:

Ահա այս տագնապալի, խոռվայրյօց օրերուն կարիքը կը զգացուէր լաւատես, կորովի, վճռական եւ Ցեղին յարութեան հաւատքուիր տոգորուն կենտունակ երիասարդութեան մը, որ իր բոլորանուէր աշխատանքովը սպեզանի հասցնէր արիւնող վէրքերու, ինքնավստահութիւն ներչնչէր վհատողներուն, եւ լաւագոյն օրերու յոյսը՝ խորշակահար բազմութիւններուն:

61 - 97

A.R.A.R.®

Ու այս երիտասարդութիւնը եկաւ, յանձին Հայ Մարմնապահական ընդհանուր Միութեան։ Յուսալքումի, անորոշութեան այդ գորչ օրերուն մեր երիտասարդութիւնը լրիւ կերպով արդարացուց իր վրայ դրուած յոյսերը՝ Պոլսէն մինչեւ նորաստեղծ Հայաստան։

Քաղաքական ժանօթ դէպքերու բերումով Հ.Մ.Լ.Մ.ական երիտասարդութիւնը եւս, «Մնացորդաց»ին հետ տարտղնուեցաւ ի սփիւռ աշխարհի։ Եւ այն երկիրներու մէջ, ուր քանի մը նախկին Հ.Մ.Լ.Մ.ականներ իրարու հանդիպեցան, հիմը գրին Միութեան, նուրիրուելով երիտասարդութեան ֆիզիքական եւ բարույական դաստիարակութեան։ Այսպէս հիմք դրուեցաւ նաեւ Պ.Այրէսի մասնաճիշդին, 1927ի Սեպտեմբերին։ Երեսուն տարիներու ընթացքին մեր Միութիւնը կարեւոր յաջողութիւններ ունեցաւ։ Անդամներուն ստուար թիւը, ամբողջ գաղութին կողմէ վայելած ընդհանուր համակրանքը, իր ընդարձակ գաշտը, սեփական գեղատեսիլ շէնքը եւ պաշտօնաթերթ օնաւասարդուր մեր Միութեան յարածուն վերելքը փաստող անժխտելի իրականութիւններ են։

Սակայն երեսնամեաս հանդրուանին եզրին, պէտք է անհրաժեշտ լրջութեամբ եւ պատասխանատուութեան զգացումով տողորուն, հանդիսաւոր յանձնարութիւն մը ընենք՝ մեր շարժումին նոր թափ, նոր աւիւն եւ վերելքի նո՞ր խոյանք մը տալու, Միութեանս գաղափարներն ու դաւանանքը պատանեկութեան մաքին ու հոգիին մէջ դրոշմելով իրակա՞ն, կենդա՞նի օրինակներով եւ անդամներուն թիւը աւելցնելով։

Սիփուռքը մեր երիտասարդութենէն ընդհանրապէս, եւ Հ.Մ.Լ.Մ.ի երիտասարդութենէն մասնաւորապէս, մեծ ակնկալութիւններ ունի։ Աշխատինք մեր վրայ դրուած յոյսերը արդարեցնել լիովին։

Հինգ տարիներ առաջ ՆԱԽԱՍԱՐԴ՝ պարբերականո սկսաւ հրատարակուիլ Միութեանս՝ գործունէկութեան զարկ՝ տալու, մասնաճիւղէ մասնաճիւղ՝ կամուրջ հանդիսանալու, մեր երիտասարդութեան ազգային՝ նկարագիրը պահելուն՝ ստարելու, եւ մարզական այս շարժումին՝ աւանդութիւններն ու պատմութիւնը նորերուն սեփականութիւնը դարձնելու առաջադրութիւններով։

Տրուած աննպաստ պայմաններուն մէջ մեր պարբերականը իր կարելին ըրաւ, որոշ յաջողութիւններ իսկ արձանագրելով։

Բայց, դիտենք որ «Նաւասարդ»ին կ'ակնկալուի աւելին։ Այսպէս որ Հ.Մ.Լ.Մ.ի Վարչութիւն եւ Խմբագրութիւն, ամէն ջանք ի գործ պիտի դնեն, որպէսզի մեր Պաշտօնաթերթը դառ-

նայ հարազատ արտայայտիչը արտասահմանի եւ տեղույս կագ-  
մակերպութեան ճգումներուն, իրականացումներուն:

ՆԱԽԱՍՏՐԴ-ի գլխաւոր մտածողութիւններէն մին ալ պիտի  
ըլլայ մատղաշ սերունդի դաստիարակութեան գործը: Գաղութ-  
ներու հայ դիմագծի պահպանումը, ազգային իտէալներու իրա-  
կանացումը պայմանաւորուած են մի միայն այս գործին յաջող  
կամ անյաջող ընթացքէն: Առ այդ մօտէն պիտի հետեւինք կրո-  
թական, մշակութային հաստատութիւններու դաստիարակչա-  
կան աշխատանքներուն:

Այս օրերս հայութիւնը իր ամբողջութեամբ ւ Հայրենիք  
եւ Սփիւռք - կը տօնէ մեր ամենէն հին եւ անխափանօրէն յարա-  
տեւող Հաստատութեան՝ Հայոց Առաքելական Եկեղեցին, Գե-  
րագոյն Պետին՝ Ս. Էջմիածնի Գահակալին ծննդեան յիսնամեա-  
կը, Եկեղեցական ասպարէզ մտնելու տասնըհինգամեակը եւ Կա-  
թողիկոս ընտրուելուն երրորդ տարեդարձը: Բերկրալի այս եռ-  
եակ առիթներով ՆԱԽԱՍՏՐԴ յանուն մեր Միութեան կը չնոր-  
հաւորէ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա. ը. մաղթելով կա-  
տարեալ յաջողութիւն իր բոլոր ձեռնարկներուն, ծրագիրներուն:

Ընդգծեցինք Նորին Վեհափառութեան Հ.Մ.Լ.Մ.ական ե-  
ղած ըլլալը. անվարանօրէն կրնանք հաստատել նաեւ որ Ան Իր  
օրինակելի վարք ու բարքով, խօսքով եւ գործով լրիւ կերպով ի-  
րականացուցած եւ նուիրականացուցած է մեր գեղեցիկ նշանա-  
բանը, ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԵՒ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ: Այս առաքինութիւննե-  
րը միացած՝ տառապած եւ անիրաւուած մեր ժողովուրդին ծա-  
ռայելու ներքին մղումին, զԱյն առաջնորդած են ԻՆՔՆԱՇԽԱ-  
ՏՈՒԹԻՒՆԱՄԲ մայրենի լեզուին տիրապետելու: Եւ իր ճիկերը ի  
զուր չեն անցած: Արդիւնքը պերճախօս է: Գաղութներու մէջ ծը-  
նած ու մեծցած, հայկական դպրոցէ զուրկ մնացած Հայորդի մը  
այսօր համայն հայութեան Հոգեւոր Գերագոյն Պետն է:

Ուրեմն երբ հոգեկան խոռովք կայ, երբ Յեղին ծառայելու  
ներքին անդիմադրելի մղում կայ, ամէն կարգի գժուարութիւն-  
ները կը հարթուին, եւ հայոց լեզուն, պատմութիւնը, գրակա-  
նութիւնը իւրացնելու ժամանակ կը ճարուի անպայման:

Որքա՞ն հրահանգիչ է Վազգէն Ա. Կաթողիկոսի կեանքն ու  
գործը սփիւռքի մեր երիտասարդներուն համար:

Պիտի գիտնա՞ն խորհրդածել եւ հրահանգուիլ...

## ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ԳԱՂՈՒԹՆԵՐ

(ԽՈՐՃՐԴԱԽՈՒԹԻՒՆՆԵՐ)

«ՆԱԽԱԼԱՄՈՒԴԻՆԻ ողբացեալ խմբագիրի թէն, վերոյիշեալ խորապրամ խորագականներու ջարք մը սկսած էր, որ իր անակնկալ մահով զնզմիցնեցաւ զժրախտարար :

Նկատի ունենալով ջաշափուած Հարցերուն այժմէականութիւնը փորունեց լրացնել սոյն չահեկան խորհրդածութիւնները :

ԳՈՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՐԻԿՈՒԱԾ ԽԱՐԱՐԵՑ ԵՌ -

Ա - Հայաստանի եւ գաղթախարհի լրական վիճակը :

Բ - Գաղութներու դերն ու պատգան :

Խորայտուկ պարզութեամբ և թուուցիկ կերպով ներկայացնելի յիտոյ Հայաստանի պատմական անցեալը, պիտական կեանքի վերստեղծումը և Հայրենիքի ներկայ վերելքը, թէն Բ. խմբագրականը կը փակէր խանդավառ հաստատումով մը :

Ե ... Մեր Հայրենիքը կը ներկայանայ իրեւե մարմնական, հոգեւոր եւ ժուաւոր ներդաշնակութիւն մը, որ իր ասեղծագործական հանճարի թիւներ բացան կը իրկանի զնովի յառաջ, նոր անակնկայններով և նորանոր նուանումներով :

Եւ ցաւալիսըն անպատճախան մնայու դատապարտուած հարցումով մը :  
Ա - «Անդ Ի՞նչ կը ներկայացնեն Հայ գաղութները և ի՞նչ պիտի ըլլայ անենց ապագան :

Նախքան հարցին քննութեան անցնիւր պէտք է ընդունել :

Ա - Սիրիոր առաւելապէս ծնունդն է ՄԵԼԻ ԱԿՐԵԲԻՆ եւ

Բ - Գաղութնաշայութեան թիւր և ոսանց հայուելու Հայաստանէն դուրս, Սովետական Միութեան ասմաններուն մէջ ցրուած հայերը - չուրք ու թիւ հարիւր հապար կարելի է նկատել՝ ասանց յափազանցած ըլլայու :

Այժմ տեսնենիք թէ գաղութնաշայուր իրը առանձին միաւոր, իր անթիքական շրջապատին՝ ընտանիքին եւ առորեաց դրացումներուն մէջ ինչպէս կը ներկայանայ :

Հայ մարդը - ծանօթ իր աշխատասիրութեամբ, ջարժագութեամբ եւ խրնայասիրութեամբ - երկուոն, գառատոն տարիներու ընթացքին յաջողեցաւ սեփական անտեսութիւն, զործ ասեղծի, ապահովիով բարօր կեանք մը իրեն եւ ընտանիքի անդամներուն : Եւ կրնանք անփարան բայց՝ թէ բոյոր զայդութերու մէջ եւ նայերուն նիւթական վիճակը յարանուն վերելքի մէջ կը զանուի : Նիւթական յաջողութեաններու զայդանու, զայդութեան մէջ կը բազմանայ թիւը աղատ ասպարեզներու հետեւողներուն : Միայն Գուէնս Այրէսի համայնքը տարիեկան չուրջ տարը համայստանաւ արտներ կուտայ :

Ուրեմն՝ Սղեննէն փրկուած Հայը գաղութներու մէջ յարդող է իրրեւ անհատ :

Հայ հաւաքական կեանք ներկայիս ինչպէս կը ներկայանայ :

Օտար ափերու վրայ հաստատուած թիւները իրենց ապրուստի առօրեայ հենութերուն մէջ իսկ, զմուցան աւանդական զպրոցն ու եկեղեցին, գրեթէ րոյոր համայնքներն այ ունեցան սոյն զոյլ հաստատութիւններէն, առաւել կամ պական թիւով : Թէեւ, ըսենք փակագիր մէջ, որ ասոնք յամախ սոսկ խորհրդանշական ընոյթ կը կրէին : Եկեղեցիներու, զպրոցներու չուրջ տակաւ կեանքի հոգուեցան բարեգործական, մշակութային, մարզական, հայ-

բնակչական բազմաթիւ միութիւններ, որոնցմէ լատերը իրական պահանջիք արդիւնք ըլլայէ աւելի, զանազաններու ևսը գոյութիւններու համար կարծես թէ ստեղծուած են եւ զոյութիւններու լոկ անուանական էր եւ այդպէս ալ կը մը նաև։ Գաղութիւնները իրենց հիմնարարական առաջին ըրժանին իսկ ունեցան սպարրիրականներ եւ թիրմեր, մեծամասնութիւնը կուսակցական նախաձեռնութեան արդիւնք։

Գաղութիւններու Հաւաքուլան կեսմէր ներկայացնող այս բոլոր գործոնները դժբախտարար ոչ միայն վիրեփ յէն արժանարարած, - բաղդատմամբ միութիւններան, նիւթական եւ իմացական արժեքներու ընդհանուր աճին, այլ ընդհակառակը՝ հետյօնութիւնը ամէն ուղղութեամբ, եւ մահաւանդ կրթական ասպարեցին վրայ։

Կը հետեւ ուրիշն որ անհատապէ յաջողած զաղութ զաղութ անհոգած է հաւաքալան կեամին մէջ։

Անջատ համայնքներու հաւաքական կեանքը անկերպարան եւ անմիիթարական ըլլայուն աւելորդ է խօսի համաձնենքներու գործակցութեան մասին։ Արդարիւ, մայրաքաղաքներու թուական, նիւթական եւ այլ առաւելութիւններով ստուած համաձնենքներու եւ գուտառներու փոքրաթիւն ու նիւթական սահմանափակ միջոցներ ունեցող հաւաքականութիւններու միջեւ ի՞նչ կապ եաւ։ Գրիմէ ոչ մէկ Միինոյնը, կրծանք բուի զագութներու փոխարարեարութեան մասին։ Անջուշտ մամուլոր որոշ չափով մը կը ըրացնէ այս պակասը, ուսկայն ոչ միւս դրական իմաստով։ Որովհետեւ ան յանձնի երպառակութեան, ատելութեան ջաւագի շունչը զաղութէ զակութ փոխադրուելուն կը նպաստի։

Տակաւին կա'յ թիգհանուր անհարդութեառողջութիւն մը - խմբակէ խմբակ, հատուածէ հատուած, աստառուած տղիտութեամբ եւ հրանդագին համեմատութիւններու հպատ ցուցադրութեամբ - որ անհնարին կը գարճնէ հաւաքական դործերու մէջ համակարգութիւն, կարիքներու տրամարածական դասաւարում դնելն ու միահամուռ ճրկով մը գրական իրականացումներ հետապնդելը։ Ոչ մէր պարտականութիւններուն ամրողական գիտակցութիւնը ունինք, ոչ այ նիւթական, բարոյակուն, իմացական մէր կարելիրութիւններուն շափն ու սահմանը կը ճանշանանք կ'անցիտանանք մէր պարտականութիւնները։ Կ'անդիտանանք մէր հնարաւորութիւններ ու ևլզպաէրը, անկեղեցական մէր կը բաւականանք, որն ի բուն ողբալով, ուղեացումնէր, սովորակ ջարդի մզմաւանջն ըստուած։

Մոոցած ենք մէր տարտղուած լլլայուն պատճանները, մոոցած՝ որ զարաւոր չայրենիքն մէծազոյն մասը տակաւին կը հեծէ կոռանկներուն տակ վայրակ թշնամիին, որ հաւաքար նոր աւիմի մը կը սպասէ ակնդէտ, ցեղասպանութեան իր փորձը լրումին հասցենու համար։ Մոոցած ենք, որ մէր նահատակներն ու պատճական աւերակ չայրենիքը մնեց կը պարտաւորեցնեն, եւ հրամայականորէն, ըլլայէ հանգութեառ, ներողամիտ, շիտակ եւ սիրով ինքարու հանդէպ։ Մոոցած ենք վիրջապէս, որ անյիտագելի նուիրական պարտականութիւն մը ունինք՝ նահատակներու շառաւիդը հանդիսացող նորերուն փոխանցել կուտակարակի հզօրացնող նուիրական առաջքնութիւնը։

Այս բոլորին իրք հետեւած ստեղծուած է հեղձեցուցիչ մինուրու մը դաղութիւններուն մէջ ուր կիրքեր դարձած են անսանմահարելի, եւ պարբերաբար կիծայի ելքայրապանութիւններու իսկ կը յանդին։

Սոյն ախուր ընդհանրացումները ընելով հանդիր մելքադրանքներ յունինք ոչ ոքի, մէր համոզումով ինչպէս որ ցեղային առաջինութիւնները ընդ-

ՀԱՅՐԵՆԻ ԱՐՁԱԴԱՆԻ

**ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ**

Հայրենի ծաղկի բոյրը չզգայի՝  
Ինձ չէին յուզի ծաղիկներն օտար,  
Թէ մեր երգերով չկախարդաւէի՝  
Չէի երազի ծաղիկներն օտար,

Զեր լիմի աշխարհն այսքան եմայիշ՝  
Թէ չսիրէի հռղն իմ հայրենի,  
Արեւի խուրձն էլ կը քուար իման ֆիշ՝  
Թէ սրտիս չիշմէր շողն իմ հայրենի,

Իմ Հայ ժաղավուրդ, Ֆեզ չսիրէի,  
Այսքան զերմազին, այսքան խանդավառ,  
Ու իմ կրծքի տակ ֆեզ չութենայի,  
Սիրոս շղաղար քեկորիդ համար,

Ես արիշերին իմշալէ՞ս սիրէի,  
Կեղծիք կը լիմէր՝ երգաւէի թէկուզ.  
Դու իմ աչերն ես, երկիր հայրենի,  
Աշխարհին մայող աչերը հոգաւ.  
Իմ սիրտն ես, սիրուը, արեւս վկայ,  
Գեղմից քանկազին աշխարհում չկայ:

**ԱՐԴԱԼՈՅՄ ՍԱՐՈՅԵԱՆ**

Հանուր են, մեր տկարութիւններն ու թերութիւնները եւս – մեծ մասամբ  
ուրիշութեան դարերու ժառանգութիւն – ընդհանրական են ու համահայկա-  
կան. այդ իսկ պատճառով հաւաքական միջոցառումներով միայն հնարաւոր  
է սրբագրել զանոնք:

Վերանորոգումի, սրբագրման աշխատանքները, արդիական, լուրջ հի-  
մերու վրայ դրուած կրթական հաստատութիւններու չնորհիւ միայն կարելի  
է իրականացնել: Պայմանով մը սակայն, որ այս հաստատութիւնները ըլլան  
համահայկական, զերծ ուեւէ հաստուածական ազդեցութիւններէ: Դպրոցնե-  
րու միակ մտահոգութիւն՝ պատրաստել մարդը – որ ըսել է նաեւ լաւ հայը  
եւ լաւ քաղաքացին համապատասխան երկրին: Այսպէս պատրաստուած պա-  
տանին կեանքի մէջ ալլեւս ինչ քաղաքական, կրօնական դաւանանքի ալ հե-  
տեւէ, գտուար թէ վնասակար հայ դառնայ:

Եթէ այս համոզման գանց եւ ինչ որ աւելի կարեւոր է՝ կորովի, վճռական  
շարժումով մը գիտնանք մեր մտածումը գործի վերածել, պատրաստելով հայ-  
կական հիմնական զարգացումով եւ համալսարանական կրթութեամբ գոնէ  
երկու սերունդ, միայն այն ժամանակ կրնանք գաղութիւններուն համահայկա-  
կան դեր մը ստանձնելու կարելիութիւններու մասին մտածել:

Նիւթ չսպառեցինք, գեռ կ'անդրադառնանք, սակայն փափաքելի է լսել  
այլ ահսակէտներ եւս:

**Մինչեւ ԲԱՑՈՒԻԻՆ ԴՐԱՆԵՐՆ ՑՈՒՍՈՅՑ...**

Ռ Ապօնեայ փաղը երկարաժամկէ կը շեփորէ ժամանաւմք նուիրական հռ-  
թին. սրան ամբողջ միանուազ շարժումով ակնարկները կ'ուզգէ դէպի կեղ-  
րումական մուտքը, ուրկէ, իիքնց առափելութեան արժէքին գիտակից հպար-  
տանով, երկու պարմանիներ մուտք կը գործեմ:

Նրդուեալ պահակները են անոնք Կառուածարքակ բարձութեմերէն աւաճդ ստացուած բացին: Զայափինք բազուկներով կրաքրոք ջաները ուղիղ մեկնած, կամզ կ'առնեն երկու կողմերը մտեանին, կարծես նուիրական այդ աւաճդին հուրովը կրամուած կուտերը ըլլային անոնք իրենց առաքելութիւնը կատար-ման հասցենու երկիրածութեամբ առացուն:

Խօրքին, պատուանդասի մը վրայ, մարզիկը Ոդիմպիխական, պատրաստ է մատուցամելու գերազայն՝ պաշտամունքը օրուան: Սպասման սպառող յուգումը կարտացոյայ իր ոճը հուբենէն: ու, խնկարկա քարիք արժանավայել համելիսականութեամբ պարզուած իր միամուտ քաղուկմերը կը հաջորդուիմ ահա...

Հետապատ աւանդապահները գեցեցիկ նուիրաքերումով մը կը փոխանակնեն բոցը սրբազն, չահէ չահ, որ մարդկիմ կշռութագեղ քեւերան մէջ, կը ստանայ շնորհք, կը դառնայ նուագ, կը դառնայ պար ու պարք... Աւ, առաջէկ պաշտամունքի հոգովոյքը կ'ապահովուի անգամ մըն ալ:

Փողի երկրորդ կամ մը, եւ վարագոյնը կը բացուի նոր տեսարամի մը վրայ:

Հայ մասնակիութեաւ իւ պատճեանիութեաւ Ահօնութան հայ մը գրաւեր է ընմը:

Համախմբաւծ Հ. Մ. Լ. Մ. ի դրոշին, տակ, եկեր են անձնել, կարովով հայրենասիրաքեամբ մկրտուելու: Եկեր են հայացները իրենց մատազ մըս- տին ու հոգիները, ապահովեցի ցեղին ժառանգականութեամբ:

Պատրիաստ են ան իրենք եւս, նման այն ծխարկու մարզիկին, ընդունելով և առաջ սրբագրութէր, անհետ հաղորդուելու, ցեղակերտ առաջաշամեներ պահելու և խնդիր:

Խորհրդաւոր է ասիր... Սրակը տանձար... բեմը խօրան...

ի տես այցելած քարմութեան ու եամդի, մընարսը կ'ոգեւորուի, հաւաքը շաղուամի նման կը քարարանայ սրտերէն:

Ու ասիս, գերազանցապէս յօւզական այդ պահում, թեմ կը բազմանաց ալեհեր առաքեալ մը, գուրգուրոտ խնամքավ կուրծքին սեղմած ցեղին ժառանականացնեալիս:

Իր տարիներու վարպառութեան յենած, կը խօսի ան մեր երիտասարդ-  
Անքան եւ մանուկներուն. իրենց հասկեալի լեզուով կը բացատրէ քէ ովքի՞ր  
ևն իրենին եւ քէ ի՞նչ է իրենց կատարելիիք այս հայրենահեռու ափերու վրայ  
ոռակու հայեր՝ ՈՌԴԻՒՔ ԱՐԻ ԱՐԱՆՇ :

Ու բանակը տեսնց առջեւ հայ ցեղի գոյալուեման հաւատով զեղութ իր ոսկի բարիքան սիրութ, մասնակ եղջիւներէ ներս կայծեր կը սահեցնէ, կը հազորդէ զիրենք ազգային սիրոյ հուրով: Անձամ մըն ալ կ'երիտասարդանայ իմք եւս ու կ'ամրապնդէ բոլորին հաւատով ու յայսը դէպի լաւագոյն ապագայ մո. . . մինչեւ բացուին դռներն յուսոյ:

## Հ.Մ. Ը. Ի ՔԱՐԱՍԱՆԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻԻ

ՄԵՆՔ գաւակներդ օգոստափառ  
Փիտի կերտենք նո՞ր արշալոյ :

1913ին «Նաւասարդ» հատորին իբր պսակ յառաջարան, Դանիէլ Վարուժանի հրեղէն այս խօսքերը, կրնանք ամէն օր կրնեն, իբրեւ Նաւասարդեան անմահ քայլերգ :

Արեւմտահայ ովզերդութեան մեծ կրկէս՝ կ. Պոլս վերադարձած, հեթանոս երզերու հեղինակը, հաւագած, ամրարած բոլոր պաշարը, Վենետիկէն կանտի համալսարանէն, իւր հանճարի քաղաքնակէտին հասած, իւր ներաշխարհի կրակէն դուրս կը ժայթքէր, նախազգացման ոսկորէ, արիւնէ շաղախուած տիգուր գուշակութիւնը : Մէկուկէ միլիոն հայերու նահատակութիւնը, որոնք արինոտ արեւով նոր արշալոյս մը կը կերտէին :

Քանի մը տարի վերջ, հաւատք, յոյս, սէր ներշնչող Հ.Մ. Ը. Ե. աշխարհ կուգար՝ բարձրանալու եւ բարձրացնելու :

Սկառուտական շարժումի իսկական արժէքը, յիշողութեան մէջ տպաւորուեցաւ առաջին անգամ ըլլալով 1913ին, երբ հազիւ տասնըմէկ տարեկան, Վենետիկի Մուլրատ Ռաֆայէլիսն վարժարանը կ'երթայի ուսանելու : Երբ շոգեկառք Ֆրանսայի, Զուիդերդոյս եւ Խոսալիոյ ասմաններուն կեցաւ անցագիրներու քննութեան համար, երեք անզամ յաջորդարար տարրեր ազգերու պաշտօնեանները դիտելով անցագիրս ու երկչու դէմքս, ըսին ինծի աղէկ տղայ ըլլալու եւ : Անցադրի վրայի փոքր լուսանկարը կը ներկայացընէր գայլիկի համազգեստը. իւր նշաններով, փողկապ եւալին : Օտարատական դադթական հայը «աղէկ տղայ ըլլալու էր», որովհետեւ սկսուական մեծ ընդ տանիքին կը պատկանէր :

Տարիներ վերջ, երկրորդ աշխարհամարտի սկիզբը, երբ զինուոր կը մեկնէի, սիրելի Գետուշ Կարմթ: աշաղեանին հանդիպեցայ: - «Գրիդոր, ըսաւ, մի՛ մոռնար երբեք «Բարձրացիր Բարձրացուրը» եւ Միշտ Պատրաստը ուր որ ալ ըլլաս: Իրաւ ալ յաջորդ հինգ տարրներու ընթացքին, ըլլայ ուրակուծում, սուր եւ հուր, արիւն եւ վար, փառթելերը, լեզի օրերու անվերջ շղթայցումը, չկրցան երբեք մտքէս ու հոգիէս վերցնել այն ուժեղ բառերու նշանակութիւնը, որոնք թիթեւցույին դառն ժամերու գնացը:

Սկառուտական սկզբունքները՝ խաղերու, նշանախօսքերու, ապրելակերպի մը պարզ ձեւերուն տակ կը պարունակեն մարդկային ամենաբարձր խորահուրդներէն մին՝ ծառայել բարձր իսէալի մը: Եւ նշանակալից կ, որ սկառուտական բուրու գտշափարները միովին կը համապատասխանեն մեր հայրենասիրական պական զգացումներուն :

\* \* \*

Ամէն անդամ որ Ռամոս Մեխիայի «Փոքրիկ Հայուսան» դաշտը կ'այցելեմ, ի տես մեր խանդավառ եւ կայսուս արիներուն, ուրպախութեամբ եւ Հըպարտութեամբ կը լեցուին աչքերս, որպահեաւ մեր յոյսն սև ապագան եղաց պատանեկութիւնը Հ.Մ. Ը. Ի. հովանիկին տակ կը մէծնայ առողջ մարմնով, տողող միտքով եւ առողջ հայ օդիով:

Դնահատենք Հ.Մ. Ը. Լ. Մի աշխատանքը՝ ազնենք ամէն մէկս մեր կագողութեան համեմատ այս օրինակելի կազմակերպութեան, որ մի միայն օգուտ, բարիք եւ արժանապատութիւն կը բաշնէ բոլորին, առանց փարութեան,

## ՀԱՅ ՄԱՐՄԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆ<sup>\*</sup>

**Ցեղի մը գոյութեան հօրադրյա ազդակներն են՝ լեզուն, կրօնքը, դրա-  
կանութիւնը եւ մարմակրթանքը:**

**Մասնաւորելով մեր խօսքը սփիւռա աշխարհից ցրուած տարագիր հայու-  
թեան, գդրախտարար պէտք պիտի ըլլայ ընդունիլ, որ յուսահատական ըլլա-  
լու աստիճան անժխիթարական է ընդհանուր կացութիւնը:**

**Զրկուած հայրենի՝ արեւուն բարիքներէն, օտար միջավայրերու մէջ  
թեաւուուած մեր հոգիկան խայտնքները, ապառնի յոյսի նոյսիլ եւ միայն կը  
կառչէնք մեր բովանդակ ուժով ինչպէս նաւարկեկալը՝ անհուն ոգկէանի  
մէջ կը պլուի շվելի մը Այդ Յոյսը՝ Ապագան է:**

**Եւ մեր հոգիներուն մէջ կանգուն կարենալ պահելու համար հաւատքի այդ  
կայծը, հարկ է ակնարկ մը նեսել մեր ցեղի Պատմութեան վրայ, պրպտել,  
մերլուծել եւ լուսաբնել բոլոր այն ուսեանները, որոնց բովին անցեր է մեր  
Յնգը, աւելի քան քառասուն դարերէ ի վեր:**

**Ճիշդ է, թէ Հայրենիք մը սնինք, որ. Լուսաւորչի Կաթեղին նման՝ կը  
պլուայ եւ կեանց ու փայլ կուտայ մեր մոայլ հոգիներուն, ճիշդ է, որ հա-  
կառակ քառարդ գարու տարագրանքներուն, գոյութիւն ունի Հայ Լեզուն եւ կ'ապրի Հայ ժողովուր-  
դը, ճիշդ է, որ Արևեստի խնկարկուներ իրենց մատին տուրքը կուտան Հռ  
ու Հռն եւ մասամբ կը սփոփն մեր մոայլ հոգիները, բայց ճիշդ է նաև, թէ  
երբ քննենք Հայութեան դուսպիճակը ախտարանական մանրագիտակով, հարկ  
Ե՞ռյայ գիշագրու յիշատակէ՝ ՀԱՅ ՅԵՂ Կ'ԱԳԻՒ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԴԼ-  
ՈՒԱՐԻՆ, ԺԱՄԱՆԱԿԱՇԵՐՁԱՆԻ ՄԸ Միջ:**

**Որիգվանել, կը տեսնենք, որ ժամանակին շըրածը կը լրացնեն մեր բիւ-  
ռանդական մէճները եւ անողոք Հարկադրանքները հայ մանուկը կը կորեն իրենց  
Տօրը. Կաթէն եւ Հետզգեսէ կը խորթանան Հայ պատանիին եւ երիտասարդին  
ազդային զգացումները, այնքան, որ նոյնիսկ նուաստացում կը նկատն Ս.  
Մահակի եւ. Ս. Մերժակի մեր մեծասաշանչ բարբառը տանելու իրենց ուժացած  
ըրթներուն:**

**Ահա այսպիսի ժամանակաշրջանի մը մէջ, իր ազգու կոչը կ'ուղղէ Հայու-  
թեան Հ.Մ.Լ.Մ.ը, որ մեր ցեղի պահպանման հօրագոյն ազդակներէն մին է:**

**Թէւ, անոր ուսերուն զրուած պարտականութիւնները անտեսողներ ալ**

(\*) Սոյմ գրութիւնը Տէր Շատարշ ժիմյ. Մեհրանեան 1929ին իսր բա-  
նախօսութիւն արտասանած է Արէնիք արուարձաններէն նիկսի մէջ, Հ. Մ.  
Հ. Մ. ի հիմնադրութեան տասմանակիմ առքի:

\* \* \*

**Բայ. է որ անկնդօրէն՝ վեժուններէն Մասման իրենք**

**Գուրգուրանք անոր ծոցը ապասանող մեր վոքքերուն, որոնք գուցին  
մեզմէ աւելի հաւատքով, յոյսով, պիրով եւ խանդախառութեամբ վառ պիտի  
պահնեն՝ աղջակածպահնեթեան ջաւը եւ իրաւամբ պիտի գոչն ՓԱՅ Վարժանմա-  
նի նման.**

**Մենք զաւակերդ օգոստական**

**Պիտի կնրտնենք նո՞ր արշալոյս:**

Գ. Զ. ՊՈՏՈՍԵԱՆ

կան, բայց, ամէն հայ պէտք է գիտնայ՝ թէ մեր կազմակերպութեան շահանձնած պարտականութիւնը՝ այնքան Սուրբ է, որքան անթօնութիւնը՝ Յիսուսին:

Ճիշդ են նաեւ բոլոր այն գիտողութիւնները, թէ Հ.Մ.Ը.Մ.ը բաղդատասրար իր համազգային համբաւին, չունի հպարտութեան ներկայանալի դրամագլուխ մը, ամէն մարզի մէջ:

Ո՞վ պիտի չցանկար ամէն կողմ ունենալ Փութպոյի ախոյեան խաղացողները, որոնք փոխանակ ցանուցիր, տեղական խումբերուն մէջ, ներկայացնէին հայկական ամբողջութիւն մը, ո՛չ միայն յետին, այլ Առաջին Դասակարգերուն մէջ:

Ո՞վ պիտի չուզէիր՝ որ հայ մարզիկները ունենային կամքի եւ հոգիի այնքան կորով, որ ոչ միայն մեր չըշանակներուն մէջ փայլէին, այլ նաեւ միջադպային մրցումներու ընթացքին հայ անունը պանձացնէին:

Ո՞վ պիտի չբաղձար՝ որ հարիւրեակներով մեր սկառուտները զգեստաւորուած չըլւային միօրինակ տարազներով եւ տասնեակով փողեր եւ թժրուկներ չնշեցնէին եւ հապարտացնէին մեր եսն ու շրարձացնէին մեր ազգային արժանապատուութիւնը:

Անառարկելի ճշմարտութիւն է, թէ թափուած գերազոյն ճիգերն իսկ կը յանդին լոկ երեւոյթները փրկելու:

Անհուն է մեր խոէայը եւ անսահման՝ մեր փայտայած երազները, բայց իրեւ վաստակ՝ ինչ յետին փշրանք որ մնայ մեր ձեռքը, այնքանով ալ կը դուհաննը:

Եթէ ի վիճակի չենք արդիւնաւորելու վերոյիշեալ դաղափարները, խաղաղ է մեր խոդը գոնէ այնքան ժամանակ, որ հայկական խումբեր կը պահեն իրենց գոյութիւնը:

Հ.Մ.Ը.Մ.ը մարդարան կը տանի տղաքը եւ կ'ըսէ անոնց.

— Հո՞ս է որ պիտի կերտէք ձեր նկարագիրը, պիտի մշակէք ձեր հոգին եւ պիտի զարգացնէք ձեր մարմինը:

Հ.Մ.Ը.Մ.ը կը պահէ իր սկառուտական խումբերը եւ անոնց էութեանը խորը կը դրումէ՝

— "Պատույա վրայ կ'երդեռւմ, ըլլալ հաւատարիմ Աստուծոյս եւ ծառայել Հայրինիքիս:

Միշտ օգնել ուրիշին եւ գործել իրը պարտականութեան գիտակից արի եւ վեհանձն մարդ:

Հնազանդիլ Հայ Ակառուտի Դաւանանիմին:

ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ Նույրական սերմերը մէնք կը ցանենք՝ կէտ նպատակ ունենալով ազնուացնել Հայ հոգին, որպէսզի Հայ պատանին ու երիտասարդը ունենան նաեւ կորով՝ Փիղիքապէս դիմագրաւելու օտարութեան եւ կեանքի յորմանքներուն:

Ո՞ր Հայը համաձայն է այս սկզբունքներուն, թո՛ղ իր համեստ բաժինը բերէ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան եւ այս գետնի վրայ ըլլալիք ամէն պահանջ պիտի նկատենք իրեւ հատուցում՝ մեր նույրական Ուխտին:

## ԵՏԱՔՐԵՐԱԿԱՆ ԱՅՅ ՄԸ ՄԱԿ-ԻՆ

Նամօք արուեստագիտուիկ Տիկին Շահպարպնեան-Ռամոս Մեխիս, որ իր աշխատակցութիւնը խոստացած է "Նաւասարդ"ին, ոյն խորագրով յօդուած մը ստորագրած է Մոնթէկվիտուոյի "Ել Բայիս" մհծ օրաբերքին մէջ: Մեր ըմբերցազմերուն համի մը հասուածներ քարզմանարար ներկայացնելով, մեր նապատակն է հայ երիտասարդութեան ուշադրութիւնը երաւիրել Միացեալ Ազգերու կազմակերպութեան վրայ, որ անտարակոյն շատ աւելի նշանակելի գեր մը կրայ ունենալ վաղը, ազգերու փոխյարաբերութեանց մէջ: Մեմին իր արիւնու դատիք մը ժառանգորդմերը, գուցէ ոյն կազմակերպութեան դիմելու անհրաժեշտութիւնը զգանք որ մը բեկել այդ օրը եկած պէտք էր ըլլար ցարդ: սահյան մնեն տակաւին հաղաքական հասունութեան եւ հնուատեսութեան պակասէն կը տառապինք ցաւալիօրէն...:

"Նաւասարդ"

Նիւ Եռըքի առանձնայատկութիւններէն մէկն ալ 24 ժամուան համար հոչակներ ստեղծելն է: Ինձ այ տրուեցաւ ուսիթթ անցաւոր աստղ մը ըլլալու: Լրագրողիրու բազմաթիւ յարձակողականներէն մէկուն ընթացքին, հարց եղաւ ՄԱԿ-ի մասին եւ ևս որ շահագրգոռութիւն ցոյց կուտայի բացառարար գրական, մշակութային հարցերու եւ ոչ թէ բաղաքական զգայացունց լինգիբերու, յարեցի թէ Հանգուցեալ Ազգերու Դաշնակցութիւնէն շատ քիչ դըրական բան ժառանգ մնացած էր եւ կը բազմայի որ ՄԱԿ-ը աւելի արդիւնաւոր գործ տեսնէր ի նպաստ մարդկային բարօրութեան:

«Յայտարարութիւններուու» յաջորդ օրը ինձի ներկայացաւ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտօնատարներէն մին. որ զիս առաջնորդեց համբաւաւոր հաստատութեան ապահեայ Հոյակապ պալատը, ուր քննութեան կենթարկուին համաշխարհային բորոր ինքիբերը: Ամբողջ շարթուան մը ընթացքին պարտեցայ Հոյակայ պալատը, լայնչին ու երկայնքին, առիթը ունենալով յսելու ուռասական յայտնի մնիքթաները եւ այլ յոխորտանքներ ու բազմատեսակ առաջարկներ, բոլորն ալ ի ինչիք մարդկութեան երշանկութեան...: Բայդեցայ բազկաբոսիք մը վրայ եւ պարզ կոճակի մը հպումով, միեւնոյն վայրիկեանին յսեցի միեւնոյն ճառը Հինգ տարրեր լեզուներով, ականջիս տանելով Հեռամային ընկալուչին պէտք գործիք մը: Իրեւե լուսնի բնակիչ մը անխռով նըստած Հարկ է մտիկ ընել վաթսուն ազգերու այլազան տեսակէտները, սպառնալիքները, գանգատաները եւ իւրաքանչիւրին հռչակած բացարձակ ճշմարտութիւնները, որոնք զիրար կը հակասեն:

Բարեբախտարար ընդհարութեները բանաւոր են եւ Փիզիքական բժտութիւններու չեն յանդիր: Եւ արդէն ժողովուրդները այս տաճարը կանոնած են ինսույքու համար մարդկութեան Փիզիքական բժտութիւնները՝ պատերազմներ: Մարդկային տրամին անվեհեր գերակատարները նիստէն յետոյ հանդարտութեամբ կը քաշուին՝ իրենց առանձնասենեակները հանդչելու եւ կամ պալատին նորի ճաշասրացը:

Ընդարձակ երկրորդ ճաշասրացը, ուր սուրճ խմելու կ'երթան հաստատութեան ստորադաս պաշտօնեաները, ճաշի ժամուն Բարելոնը կը յիշեցնէ: Հոն կարելի է հանդիպի ամէն ազգի եւ ցեղի պատկանող անձերու: այնտեղ առհմաններ գոյութիւն չունի:

Երկրորդ յարկին վրայ կը գտնուի ԽՈՐՃՐԴԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ խաղաղ սրահը, ուր այցելուն կրնայ Հանդարտորէն ինքնամփոփուիլ եւ պալչիսարել

նախքան խորհրդաժողովի սրահը մտնելը . սակայն հակառակ իր գրաւչութեան այս սրահը քիչ այցելուներ ունի :

Այլապէս հետաքրքրական է նաեւ բանակը թարգմաններու, որոնք որպէս խօսքի լարախաղաց աճպարաբներ, վայրկեանական թարգմանութիւններ կ'ընեն մէկ լկուէն ուրիշ լեզուի մը : Այս առանձնաշնորհնեանները մեծամեծ աճականներ կը ստանան թարգմանելով Արեւմուտքի եւ Արեւելքի խաղաղասիրական կամ սպառնական պէրճախօսութիւնները : Ու կարծէք որքան շատանան թարգմանութիւնները, նոյն համեմատութեամբ կը պակսին հակոտնեալ կողմերու զիրար հառկնալու կարելութիւնները :

Այս բոլորին կ'իշխէ բեռնակապ գրուած Ասուածը, կամքովը մարդուն, որ տեղի տալ չուզեր : Եւ աշխարհ ալ կարծէք եկած է այն համոզման, որ ներկայ հարիւրամեակի մարդ արարածը տակալին չէ համած իսէւալական զարդացման աստիճանին, կարենալ ձերբազատուելու համար իր իսկ ինառակարութենէն : Կարիքն ունի «կոպուզի» մը ինքն իրմէ պաշտպանուելու համար : ՄԱԿ-ը իրականութեան մէջ այս գերը ստանձնած է :

ԱՅՍԻ Շ. Պ. ՌԱՄՈՍ ՄԵԽԻԱ

## ՄՏԱԾՈՒՄՆԵՐ

Հայոց սպարապես Վարդան Զօրավարը քառասուն ահեղ նակատամարտներ շահեց պարսից համար, բայց անկարող եղաւ հասնել փառաց պսակին . սակայն մէկ կորսուած նակատամարտով, մղուած Հայոց համար եւ Պարսից դէմ, նա սրբացաւ եւ անմահացաւ :

\* \* \*

Հայոց Արքայից Արքայ Տիգրամ Մեծը Հայկական կայսրութիւնը ստեղծեց քացառապէտ իր ռազմական համեմարով եւ արիւստագիտական նարտարուրեամբ, իսկ Վարդան Զօրավարը Հայ հայրենիքը կոքողեց մի միայն իր քարոյական եւ գաղափարական մեծութեամբ : Առաջինը հայկական սլացիկ միտքն է, իսկ երկրորդը՝ հայկական մեծ սիրտը : Տիգրամով մի՛այն հպարտանում ենք, իսկ Վարդանով ապրում ենք :

\* \* \*

Հայոց պատմութիւնը սկսում է դիւցազմերգութեամբ, շարութակում է մարտիրոսութեամբ, իսկ մեր օքերում փակում է անօրինակ եերոսութեամբ եւ վերածննդավ :

\* \* \*

Հայերէն լեզուն ձեւաչափուած է տիեզերական հմչւամների վրայ, առանց որի պիտի պակառէր բնութեան կարեւոր ճայնանիշներից մէկը :

\* \* \*

Բազմալեզու եւ բազմաքարրառ բնութիւնն իսկ կարող է իմբն իրեն լրիւ կերպով արտայայտել հայերէն լեզուով :

\* \* \*

Հայոց արցունեքը ցամաքում է միայն աղօքնով, որպիսին հայկական յուգումները գերմարդկային են :

Ռէն .

## ԱՌԱՋԱՐԿԻ ՄԸ ԱՌԹԻՒ

Վաստակաւոր բանասէր Պ. Տ. Զիթունի, Մայիս 21 թուակիր նամակով մը Փարփղէն դիմած է Ս. Էջմիածին, Վեհափառ Վազգէն Ա. Կաթողիկոսին, ներկայացնելով Ապրիլեան Եղեռնի նահատակներուն սրբացման առաջարկը: Առաջարկին հցած է յօդուած մը, զոր չենք տեսած:

Մայր Աթոռի պատուիսանը, զոր Պ. Զիթունի ժնաւասարդին ուղարկած էր արուած է այլ էջի մը մէջ:

Սկզբունքով լիովին համաձայն ըլլալով Հանգերձ առաջարկին, կ'ուզէ-ինք կարգ մը հաստատումներ եւ մշեցումներ ընել այս առթիւ,

Նոր պէտք է ընդունինք, ցաւ ի սիրու որ Ալէտէն շուրջ կէս դար յետոյ խակ, տակաւին Եղեռնին հետ աղերս ունեցող հիմնական խնդիրներու շուրջ համազային գէթ լոկիայն համաձայնութիւն մը գոյութիւն չունի Սփիռու մէջ:

**Օրինակ.**

Ա. Պ. Ո՞րն է մէր նահատակներու մօտաւոր թիւը: Ութ հարիւր հազար, մէկ միլիոն, մէկուկէս միլիոն, թէ՞ երկու միլիոն: Հակասական թիւեր, ուրուք արդիներէ ի վեր կը յեղյեղուին: Կարելի չէ՞ արդեօք, մէկ յայտարարի բերել այս թիւերը եւ ամէն տեղ ու ամէն առթիւ միեւնոյն թիւը յիշատակել:

Բ. Նիթական կորուստներու հաշիւը: Այս մասին մինչեւ այսօր մօտաւոր հաշիւ մը հանուած չէ, գէթ ես ուեէ տեղ հանդիպած չեմ: Եթէ հաւատացող ենք որ արդարութիւն, հաստուցում պիտի ըլլայ օր մը, իրականութեան մօտ, տրամաբանական հաշիւ մը հարկ է ունենալ տրամադրելի, ի հարկին ներկայացնելու համար ուր որ պէտք ըլլայ:

Փակագծի մէջ ըսնեք նաեւ, որ կրաւորական կեցուածքով, լոկ ողբ ու կոծով, հատուցում չի ասացուիր երբեւիցէ:

Գ. Պ. Յիսուր, եւ շատ սիսուր հաստատում մը եւս. մենք մեր նահատակները պատշաճ կերպով յարգել անգամ չենք գիտեր: Տակաւին կան գաղութներ, ուր պարզ հոգեհնանգիստավ մը ամէն բան ըրած կ'ըլլան:

Ու դեռ չենք ուզեր անդրագանալ Ապրիլ 24ի յուշատօնին առթիւ բանախ տեղի ունեցող աններելի վէճներու եւ հաստատներու միջեւ գոյութիւն անեցող խրամաբ խորացնելու բնոյթ կրոզ կլոյթներու մասին, . . .

Բացատրական իրականութեանց հետ, պէտք է նշենք նաեւ յուսադրող ուրու երեւոյթներ:

Եղեռնի քառասնամեակէն ակւեազ (1955) Հարաւ. Ամերիկայի մէջ նըշմարելի է ճիզ մը՝ Ապրիլ 24ի իր արքէքին համազապատճառ քարքութեան հասցնելու: 1955ին իսկապէս համազային բնոյթով, գաւանական-քաղաքական խմբաւորումներու, ամէն տեսակի միութիւններու մասնակցութեամբ, Պուէնոս Այրէսի հայութիւնը մէծարեց Ապրիլեան նահատակները: 1956ին, Քիշք իր օրին, դարձեալ համերայիսութեամբ ոգեկոչեց ցեղին Անմահները, իսկ 1957էն սկսեալ Ապրիլ 24ին Պուէնոս Այրէսի հայութիւնը օրինակելի կեցուածքով մը բանթող ըրաւ այդ օրը եւ խանութները, արհեստանոցներն եւ գործարանները փակելով, մասնակցեցաւ յարգանքի զանազան արտայայտութիւններու: Այս տարի Պուէնոս Այրէսի հետեւեցան Գորտոպայի եւ Անդրուկութիւններու: Այս տարի Պուէնոս Այրէսի հայերը կը հետեւին Պ. Այրէսի օրինակին եւ 24 Ապրիլին բանթող կ'ընեն:

Այսաեղ յիշելու ենք նաեւ, որ տարիներէ ի վեր Սիւրիոյ եւ Լիբանանի

Հայերը գեղեցիկ աւանդութեան մը վերածած են Ապրիլ 24ին բանթող ընկելը։ Անշուշտ եղած կատարեալ չենք ուղեր նկատել։ գեռեւս ընելիքներ շատ կան այս նուրիական Օրուան առթիւ, սակայն այսքանը եւս անտարակոյս գրական երեւոյթ մըն է, որ ժամանակի ընթացքին կրնայ խորք եւ լայնք ըստանալ եւ վարակել նաեւ ա՛յն շրջանները, ուր տակաւին կը յամենան Ապրիլ 24ին իր տարողութեան համապատասխան արժէք եւ նշանակութիւն ընծայել։

Հպարնցիկ կերպով անդրադարձնք այս բոլորին, ցոյց տալու համար, որ տակաւին հայ Սփիւռը շա՞տ հեռու է իրեւ մէկ ամրողջութիւն + գոնէ Ապրիլ 24ի նման թուականի մը շուրջ, որ մեր կամքէն անկախ պատճառներով ոչ կուսակցական, ոչ հայրենակցական եւ ոչ ալ գաւանական եւ այլ գումառութում ունի...՝ ներկայանալու թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին ճակատի վրայ եւ այդ իսկ պատճառով հաշուի առնուելիք ուժ մը չէ, թէեւ իր համրանքով, նիւթական վիճակով եւ իմացական արժէքներով կրնար ինքոնքը զգալի գարձնել բոլոր ճակատներու վրայ։

Կը կարծենք, որ ժամանակն է այլեւս այս ուղղութեամբ եւս մտածելու եւ գործելու, որպէսզի Պ. Զիթունիի գեղեցիկ առաջարկը եւ նման յղացումները իրականան։

¶.

### ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒ ՄՐԲԱՑՈՒՄԸ

Ստորեւ կուտանք Մայր Աթոռ Ս. կջմիածնի 10 Յունիս 1958 թուակիր նամակը, ի պատասխան Պր. Տ. Զիթունիի դիմումին։

Մեծայրգոյ Տիկար Տ. Զիթունի,

Փարիզ,

Հաստատում ենք Նորին Ս. Օծութեան անունով ուղարկած Մայիս 21ի Ձեր նամակի ստացումը։ Նամակին կցուած է նաեւ Ձեր յօդուածը, որով հարց էք բարձրացնում սրբացնելու Ապրիլեան Եղեռնի զոհերը։

Վեհափառ Հայրապետը ուշադիր ծանօթացաւ Ձեր նամակի ու յօդուածի բովանդակութեանը եւ յանձեց այն եղրակցութեան, որ Ձեր առաջարկութիւնը արժանի է ամենալարութ ուշադրութեան եւ գնտնատանքի։

Ուստի, Ն. Ս. Օծութինը նպատակայարժար համարեց այդ հարցը յասլիկային ներկայացնել Եղիսկոպոսական Ժողովի եւ Ազգային Եկեղեցական Ժողովի ուշադրութեանը։

Սիրոյ ողջունիւ եւ յարգանօք՝

Ասենոպետ Գերագոյն Խորհուրդի՝ ՍԱՀԱԿ ԱՐՔԵԳԻՍԿՈՂՈՍ

Մայր Աթոռի Դիւանապետ՝ Հ. ԱՌԱՔԵԼԵԱՆ

ՑՈՒՑԵՆԻ

**Հ.Մ.Ը.Մ.Ը**

**ՔԵՄԱԼԱԿԱՆ ՆԵՐԻՌԻԺՄԱՆ ՕՐԵՐՈՒՆ**

Հ.Մ.Ը.Մ.Ը.ի պատմութեան մէջ երկու աննախրնթաց մարզահանդէսներ տեղի ունեցան: Առաջինը՝ 1922 օգոստոս 27ին, «Հայկական լնդհանուր Աղմագիական» անուան տակ, որուն մասնակցեցան Հ.Մ.Ը.Մ.Ը.ի Պոլսոյ չրջանի 32 մասնաճիշտերու ընտրեալ մարզիկները, ինչպէս նաև Պարտիզակի, Իգմիտի, Իզմիրի եւ Ֆիլիպի (Պոլիկարփ) յայտնի ախոյեանները: Խոկ երկրորդը՝ Սկառտական Բանակում-ցուցահանդէսը տեղի ունեցաւ նոյն թուականի Սեպտեմբեր 8էն 11 Պէօյիւք Տէրէի (Պոլիս) մէջ: Մոյն բանակումին մասնակցեցան շուրջ երեք հազար սկառտաներ եւ որբանոցներու հազարաւոր որբ սկառտաները:

Երկու մարզահանդէսներուն ալ կը հովանաւորէր օրուան Պատրիարք Զաւէն Արքակիսկապոս: Ներկայ էին հայ եւ օտար դիւանագիտական ներկայացուցիչներ, համաձայնական բանակի սպայակոյտի պետեր, տեղական եւ օտար թերթերու թղթակիցներ ու հազարաւոր ժողովուրդ:

Ուշագրաւ էին որք սկառտաները իրենց առոյդ, կարգապահ եւ հպարտ կեցուածքով: Անապատներու սովին, համաձարակներէ փրկուած երկլուան կիսամենու որբուկները, չնորդիւ Հ.Մ.Ը.Մ.Ը.ի անձնուէր մարզիկներուն վերակենդանացած՝ հայ ժողովուրդի անօրինակ կենսունակութեան փաստը կը բերէին իրենց իրոխա տողանցքովը: Ներկայ օտար զինուորականներ, որոնք այդ հայորդիները տեսած էին իրենց ծայրագոյն թշուառութեան մէջ, այդ օրը ապշահար եղած էին: Զօր Պէյտրն Բառլի ներկայացուցիչ Մըստըր Պէրի գոհումակութեան գիր մը յանձնեց յանուն իր պետին Հ.Մ.Ը.Մ.Ը.ի վարիչներուն: Խոկ միջազգային սկառտաներու պետ քոյլոնէլ Մաքսուէլ հետեւալ յատկանշական խօսքերը ուղղեց հայ սկառտաներուն:

“Անզիլիացիները սկսան սկառտակիմը, հայերը կատարելագործեցին”:

Դժբախտաբար, ազգային հպարտութիւնը գգուող սոյն բանակումը երկար չտեսեց: Սեպտ. 11ին չարաշուք լուրը հասաւ. Քեմալականները իզմիրը գրաւելով հուրի եւ սուրի մատներ էին: Պոլիսը անմիջական վտանգի տակ կը դանուէիր: Առանց խուճապի, կարգապահութեամբ բանակումը ցրուեցաւ, եւ թուրք խուժանին անակնկալ մէկ յարձակումէն ալ պաշտպանուելու համար, գիմում եղաւ Պոլսոյ համաձայնական բանակին:

Ահա այս ախուր պայմաններուն տակ վերջ դատաւ Հ.Մ.Ը.Մ.Ը.ի երեք տարուան Պոլսոյ գործունէութիւնը:

Սոյն դոյդ մարզահանդէսներուն իրեւ ծննդավայրիս մարզական ներկայացուցիչ ներկայ գտնուելուս չնորդիւ, բախտն ունեցայ փրկուելու իզմիրի կոտորածէն:

Հ.Մ.Ը.Մ.Ը.ի Կեդրոնի Վարչութիւնը նկատի առնելով ստեղծուած պայտանները եւ նախատեսելով հաւանական վտանգները, իր վերջին նիստին՝ 1922-ի Սեպտեմբեր 16ին Հ.Մ.Ը.Մ.Ը. լուծուած յայտարարեց Թուրքիոյ սահմաններուն մէջ:

ԱՐԲԵՐՈՒ ՓՐԿՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԸ

Լուծումէն յետոյ Հ.Մ.Ը.Մ.Ը.ի ղեկավարութեան առաջին մտահոգութիւնն

էր որբերու փրկութեան գործին կազմակերպումը։ Մեծ զոհովողթիւններով անապատներէն եւ կամ թրքական որջերէն փրկուաւ հազարաւոր որբերը, անտարակոյս, առաջին զոհերը պիտի հանդիսանային Պոլսոյ քեմալականներուն ձեռքը իշխալու զարադային։ Փոլժով յանձնախումբեր կազմուեցան որբերու ազատ իրկիրներ փոխադրութեան ուղիւն քազմակերպելու համար։ Այդ օրեւուն ներկայացանք Զայտէն Պատրիարքին ուրուն կարգագրութեամբ կազմուեցան սկառաւ խմբակետներէ բաղկացնալումէին մը, որ մեր որբերն ու զաղացականութիւնը, ազատ Յեւնաբատան փոխադրելու առաջելութիւնն ունիչը։

Սոյն ճագամնին կը ժամանակցէր Հ. Մ. Ք. Կեղծընի Թարտուզարը, և հայու Սկառուա։ Թիւթիւնի փարագիր՝ Կարո Աւշագիւան, իրեւ պատույ անողամ։

Իրեւ պատուակալ վարիչներ՝ Արշակ Յակոբեան - հայ սկառաւաններու փոխադրապետ - եւ Սկարիչ Մալումեան՝ պահու խմբապետ, իսկ սկառաւ խմբակետներ՝ Ժիրայր Մինիմաննեան, Օննիկ Դարբերնեան եւ վարիչ առաջնորդներ։ Միջըան Զարիֆեան, և Արտ Տօմինեան՝ անողամներ։

Սոյն առաջելութիւնը վաւերացուելի յետոյ Պատրիարքարանէն, Հայ Օ. Մարմնէն, Յունական գեկապահատուունէն եւ Ազգերու Դաշնակցութեան Պոլսոյ կեղծուունէն, տապէ օրուան մէջ իր գործերը կարգադրեց եւ 1922 Հոկտեմբեր 7-ը ին ճամբար կը առ գէպի Յունաստան, Հազարաւոր որբեր ու գաղթականներ քանելով միախան։ Միահամանակ իրենց հետ տարին 90 հակ հազուսակցէն, իօրը սննուուկ զանազան գեղեր, զիթ հակ սկառաւական գոյքեր եւ Հ. Մ. Ք. Կեղծ, Վարչութեան հօս մնացած, բոլոր իրերը, Որբերն ու զաղթականութիւնը տեղաւորուեցան հետեւեալ քաղաքներու մէջ - Հալքիս, Օռովիս, Միրա, Զարին, Լութրաքի, Կորընիս եւ Ֆոցիու։

Հ. Մ. Ք. Մ. Ք. հիմադրեները մէծ անձնուիրութեամբ այս գործը եւս, յաշնողցնելի յասոյ, ինքինինին Պոլսոյ մէջ վախնուուած տեսնելով, ցրուեցան զանազան ուղղութեամբ, իցենց հետ տանելով Հ. Մ. Ք. Մ. ական համազային առաջն գաղթափարներ։ Այսպէս՝ Դրիգոր Յակոբեան, Յ. Ճ. Ճ. Միրունի եւ Տոքիք. Մալքի անցն Ծումանիս, Խորուածատուրեան Պուլկարիա, Դարյօ Շահիննեան, Մերճանօֆ եւ Գր. Ճօլօւեան Ֆրանսա, Հայկ Ճիզմէնեան իդիպատս, Կարօ Աւշագիւան եւ Վ. Ս. Փափազեան Յունաստան, իսկ Մ. Խանգլեան, Հիւսիկացին Ամերիկա։

## ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԳՐԴ ՄԱՍՆԱՑԻՒԼԻՆ-ՄՈԾ

«Տարագրութիւնը զիս ալ նեսից հեռաւոր պնդկապատանին Բունծալպ նուհանդին Ամրիցար քաղաքը Հեռուուիմ սիրելիներէն, մարզիկ, սկառու քնիերներէն առանձին հնդկական այշ տաք ըրբանին մէջ։

Ամառուան տաք օր մը, մինչ կը դրաբանաւուէ քանի մը անգլիացի քնիերներու հետ Անկնի գէպի ճիւմացացն զետերու մէջ գործուող Մուսարի ամարանոցը, սպասաւոր նամակ մը յանձնեց, ուր կուզար Յունաստանի Հ. Ա. Ք. Մ. Ք. Կեղծունի Քարառուզար Կարօ Մւշագլւան համարկանէ և նամաւկադիրը առզեկացնեցով վերջին անցքերը, որոնց պատճառով գարաքիրութիւնները խողուած է եին հեռաւոր մասնաճիւղերու հետ, կը խնդրէր անցնիլ Կալկաթա, վերանաստաել կատըը այնտեղի մասնաճիւղին հետեւամինակ գէկուցանել վերախտ ճշկերութիւններու մասին, որոնց հետեւամիով Հ. Ա. Ք. Մ. Ք. գեկավարութիւնը ցիրուցան նպաս էր ու ճամբար, իլայ գէպի Կալկաթա։

Հակառակ Կալկաթային շատ հեռու գտնուելուու, բարեկամներու զարգանքին եւ սպասաւորիս զգուշացումներուն, թէ երթալիք ըշշան ալ տաք կը ինչ եւ ճամբար մանտախտէ վարակուելու վտանգը ըստ աւորութեամբ արւած էի եւ, անցրուելի մնացի ու ճամբար, իլայ գէպի Կալկաթա։

Ցաղւոյն մասնաճիւղի խմբապեա Յ. Նաճարեանի հասցէն զրկած էին ինձի եւ գացի դտայ զայն: Մանրամասնորէն տեղէկացուցի իրեն վերջին անցքերու մասին: ինչ ալ իր կարգին տեղէկութիւններ տուաւ մասնաճիւղի կեանքէն, զորս միիթարական դտայ եւ չնորհաւորելիք: Սկառուտներ, Գայլիկներ եւ մարզիկներ բոլորն ալ կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանի աշակերտներ կամ նախկին տաներ - լծուած էին մարզական աշխատանքներու, մասնակցելով անգլիացի կամ տեղացի սկառուտներու հետ բանակումներու եւ երբեմն ալ առանձին բանակումներ կազմակերպելով: Մասնակցած են միջազգային ողիմափականներու եւս, ուր հայ մարզիկները Փութպոլի, բըկ-պիյի, Հօքիի եւ թէնիսի մէջ իրենց շահած առաջնութիւնները կրցած են պահել տարիներով: Թէնիսի ախոյեաններ եղած են Աւետիս եւ Յովսէի Մատաթ եղայրները:

Սկառուտ խմբապեա Նաճարեանի հետ այցելեցի Հայոց Մարդասիրական Ճեմարանը, ուր հանդիպեցայ սկառուտներու եւ մարզիկներու, ժանօթացայ նաեւ հաստատութեան տնօրէն Պր. Սիմոն Մինիկանի հետ, որ կ'աջակցէր Հ.Մ.Լ.Մ.ին:

Կայկաթայի Հայերը երկու հաւաքավայրեր ունէին մին՝ ընկերային, ուր յաճախէին հայ առևտորականներ, երկրորդը՝ մարզական, օժտուած թէնիսի եւ շմչկելու գետիններով, ինչպէս նաեւ գրադարան մը եւ բեմով սրա մը, ուր քաղաքին թատերասէրներու խումբը ներկայացումներ կուտար: Հայկական նոխ յայտադրով մշակութային հանդէսի մըն ալ ներկայ գտնուեցայ, ուր ժանօթացայ հնդկահայ բանասէր Մետրոպ Սեթի:

Հայկական փողոցի (Արմենիքն Սթրէթ) վրայ շքեղօրէն կը բարձրանայ Հայկական ոճով կառուցուած Ս. Նազարէթ եկեղեցին, ուր այդ շրջանին կը բահանայագործէին երեք քահանաներ: Թարակից երկյարկանի շինք մը իր մէջ կը պարփակէր քահանաներու բնակարաններ, վարչական գրասենեակը եւ ճոխ դրադարան մը, ուր կը պահուի նաեւ առաջին հայերէն թերթի՝ «Աղդարար»ի լրիւ հաւաքածոն, զոր 1792ին Տէր Շմաւոն քննյ. Տէր Յարութիւննեան հիմնած է Մատրասի մէջ:

Երկու շաբաթ Կալկաթա մնալի յետոյ, ինձ վուտահուած առաքելութիւնը հատարած ըլլալու գոհունակութեամբ վերադարձայ Ամրիցար: Ճամբան Հնդկաստանի ծանօթ արեւելեան տենդով վարչակուեցայ եւ երկար ժամանակ անկողին մնացի:

### ԲՈՒՆՃԱՊԻ ՈՂԻՄՊԻԱԿԱՆԸ

Առողջանալէս յետոյ զիս հրաւիրեցին մասնակցելու Բունճապի Լահօր քաղաքի ողիմափականին, որուն կը մասնակցէին բազմաթիւ հասրաններու պատկանի հանող հարիւրաւոր Հնդիկի ընտրեալ մարզիկներ:

Միակ Հայն ու Հ.Մ.Լ.Մ.ականն էին, որ մասնակցեցայ սոյն ողիմափականինին եւ հակառակ ինձի համար անսովոր եղաղ տաքին եւ մարզական փորձեր ընկելու գետարարութեանց յաջողեցայ երկրորդ հանդիսանալ երկարութիւն ցատկելու մէջ: Թէեւ Պոլսոյ վերջին ողիմափականին իմ հաստատած մրցանիցիս՝ (6,55 մեդր) չկրցայ հասնիլ:

Յաջորդ օրը անզլիական եւ Հնդկական թերթերու մէջ յաջողութեանտ արձագանեցը անսեներով Հոգեւեցայ, որ Հնդկական մեծածաւալ աշխարհին մէջ եւս հայու եւ Հ.Մ.Լ.Մ.ի պատիւը բարձր կը պահուէր չնորհիւ Հ.Մ.Լ.Մ.ի մարզիկներուն:

## ՅՈՒՆԱՍՏԱՆ

## ՊԱՏ. ՆԱԽԱԳԱՀ ԵՂԲ. ՃՈՐՃ ՄԱՐՏԻԿԵԱՆ ՄԵՐ ՄԷԶ

Արենթէն կը գրեն "Նախասարդի" 17 Յուլիս 1958 քրակիր

Միութեանս Պատուակալ Նախագահ եղբ. Ճորճ Մարտիկեան եւ իր ազ-նուափայլ տիկինը, Յունիս 24ին Աթէնք հասան,, ընկերակցութիւնմբ՝ եղբ. Լեւոն Քէշչեանի եւ իր աղնիւ տիկինոջ՝ Շրջ Վարչութեանս Ասենապետ եղբ. Դ. Դանիէլեան, նոյն երեկոյին բարի գալուստի այցելութիւն առուին մեր պատուական նախագահին:

Հետեւեալ օրը, երեկոյեան, Շրջ. Վարչութեանս ամբողջ կազմը ներկայացաւ եղբ. Ճորճ Մարտիկեանի՝ Քինք Ճորճ պանդոկը եւ Միութիւնս հետաքրքրով մարզական եւ մասնաւանդ՝ սկառուտական խնդիրներու շուրջ ունեցաւ կարեւոր խորհրդակցութիւն:

Ուրախութեամբ կը յայտարարենք թէ՝ Պատ. Նախագահ Եղբ. Ճորճ Մարտիկեան խոստացաւ 1500 տողարի նուէր մը չնորհել Միութեանս՝ սկառուտական քէմբի եւ զանազան ծախսերու համար, ինչ որ խորին երախտագիտութեամբ ընդունեցաւ մեր կողմէ:

Կիրակի առաւօտ, Յունիս 29, Հ.Մ.Լ.Մ.ի ժիքսի, Գոքինիոյ, եւ Ֆալիրոյի սկառուտներն ու գայլիկները, աստիճանաւորներու լրիւ կազմով, հաւաքուեցան Աթէնքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին՝ ուր ճիշդ ժամը 10,30-ին եղբ. Ճորճ Մարտիկեան ժամանեց՝ իր բարեկամներով, սկառուտներու կողմէ գեղեցիկ ծաղկեփունջեր նուիրուեցան Տիկ. Ճորճ Մարտիկեանի եւ Տիկ. Լ. Քէշչեանի Սկառուտական խումբերը քննելէ եւ իրը Մեծ Սկառուտ, իր աղօթքը ընելէ վերջ, Շրջ. Վարչութիւն եւ Սկառուտ Խնամակալութիւն, մեր Մեծ Եղայրը եւ իր ընկերակիցները ընդունեցին Առաջնորդարանի սրահը:

Եկեղեցին վերջ, Պատ. Նախագահը առաջնորդուեցաւ պատշաճ ջուրով, Աթէնքի Կեդրոնի Օրֆեւս մեծածալ թատրոնն՝ ուր ան բանախսեց բազմահազար յունահայ ունկնդիրներու, արժանանալով բուռն ծափերու:

Օրուայ հանդէսին նախագահ ատենապետ եղբ. Պ. Մարգիսեան, բեմ Հըրաւրեաց աւագ սկառուտ եղբ. Լեւոն Գայեանը, խմբապետ եղբ. Պերճ Գրիգորեանը եւ միւս աստիճանաւորները՝ տպաւորիչ եւ անմոռանալի արարողութեան մը եւ յայտարարեց թէ՝ առ ի վարձատրութիւն եղբ. Ճորճ Մարտիկեանի քառասուն ամեայ սկառուտ հանդամանքին եւ Հ.Մ.Լ.Մ.ի հանդէպ անոր ունեցած համակրանքին, Հ.Մ.Լ.Մ.ի Յունասպանի Շրջ. Վարչութիւնը եւ Սկառուտ Խնամակալութիւնը, որոշած էին անոր նուիրել սկառուտական ոսկեթուր նշանակ մը:

Եղբ. Լեւոն Գայեան, համագդեստով, գնահատեց եղբ. Ճորճ Մարտիկեանի սկառուտական փայլուն աշխատանքը եւ հաւասաքը եւ ատենապետ եղբ. Մարտիսեանի ձեռամբ յանձնեց նուէր յիշատակը:

Եղբ. Ճորճ Մարտիկեան խսկապէս յուղուած, խորին չնորհակալութիւն յայտնեց եղած պատիւին համար եւ ըստ կարգի սեղմեց իւրաքանչիւր սկառուտ աստիճանաւորի ձեռքը:

Հանդիսականները խելայիղ ծափերով յայտնեցին իրենց խանդավառութիւնը՝ գոչելով՝ «ԱՐԺԱՆԻ կ», «ԱՐԺԱՆԻ կ»:

Հանդէսէն վերջ, եղբ. Ճորճ Մարտիկեան թատրոննէն մեկնեցաւ սկառուտական պատիւներով՝ Շրջանային Վարչութեան անդամները եւ սկառուտ աստիճանաւորները օդակայան իջնելով, ողջերթ մաղթեցին մեր սիրելի Պատ. Նախագահին, իր ազնուափայլ Ծիկնոջ եւ Քէշչեան զոյդին:

Յունիս 29ը՝ Հ.Մ.Լ.Մ.ի Յունասպանի շընանի համար փառքի օրը եղաւ:

፭፻፲፯፻፷፯

Հ.Մ.Ը.Մ.Ի ՔԱՂԱՔԱՄԵՐԱՅԻ ՑՈՒՑԵԼԵԱՆԸ

Գահիբրի Հ.Մ.Լ.Մ. Արարտաք եւ Հայ Արիմնը թ Ընկերակցութիւնը Ապրիլ 26-27ին կազմակերպած են Եղիպատիայ ԺԹ. Արյէթիք մրցումները, իրեւ Վ.Մ.Լ.Մ. ի Քառասնամեայ յօնեւինահան համանալու դիմու:

କ୍ଷେତ୍ର ଦ୍ୱାରା ପରିଚୟ କରିବାକୁ ନାହିଁମାତ୍ରରୁ ଏହାକିମ୍ବାନ୍ତିରାକା :

Յորի լինական մարզական հանձնաժողովին իրենց մասնակցութիւնը բերած են Գա-  
լիքի և Արեգակնայի պատճենագույն մասնակցութիւնը՝ ուստի ինչու:

Ազգային իշխանության բարու սպառագալա սրբաթափակ թիվու որպէս:

Ազգային իշխանության նեմերու, Եղիպատրիկ Արլեքիզիր Փատրիարքին ներկայացրացի ներութ եւ աւելի քան 3000 համբխականներու ներկայութեան եղիպատրայ բոյոր մարզիկ-մարզիկուիկներու տպաւորիչ տողանացքն յետոյ, տեղի ունեցած են արլեքիք մրցաւմներ, նախորդ տարիներուն պէս, այս տարի եւս, օրուան ախյանանութիւնը շահած են "Կամէ՛-ի մարզիկները:

Մարզահանդեսը բացած է Հ.Մ.-Ը-Արարատի մերկայացուցիչը հետևեալ ռեզերվով:-

"Քանի մեջ օր տուգ, ԱՊՐԻԼԻՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒ ՍԳԱՑՈՆՆ էր: Մենք տօնեցինք ոչ թէ սուզի, այլ յաղքամակի տօնը, բոլորովին ինքնատիպ՝ կրտսակին մէք:

"Այդ տօնին եւ այսօրուան տօնին առիքով կը յայտաբարենք, թէ մեր ներկան անժխտելի փասոն է, որ յառաջական մենք ենք եւ աչ թէ գահիններք:

"Մեր մեծ նախատակներուն մէջ էր նաև հայ մարզաշնարիկի "ԱՆԱՔԵՆԱԼ" ը ՇԱՀԱՐԴ ՔՐԻՍՏՈՆ: Անոր հարազան եւ իմքնուրոյն յացաւմն է Հ. Ս. Ը. Մ. ք: Զիրականացաւցած իր գեղեցիկ երազը, ան զան զանց դափնիներուն, որպես բարեաթերու կարգին չմոցան նաև հայ մարզաշնարիկի այս անհման "ընտրեալը":

"Հաւարձ մեռաւ, բայց անոք գաղափարները խոր արմատ գզած էին մեր ժողովուրդի լայն խաւերուն մէջ :

"Զինագալարի տապահին օքերան, եթ ահաւոր կանչը կը լսուիր հայ աշխարհի մեկ ծայրէն միւրը"

Հայ չմնաց երկրի վրայ՝

իւսմբ մը եռւապաւար երիտասարքներ, բով բովի գալով, խօցին խօսքը նաև հաստակ. Շատարշին. 1918ին Պոլայ մէջ, դասիններու պրիմի վրայ, իիմնեցին Սփիտքի մարզական մեծ ընտանիքը "ՀԱՅ ՄԱՐՄԱՐԱԿԻԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐ" պատույ նախագահութեամբ Զաւեն Պատրիարքին:

"Գերազոյն պահանջի մը, ազգային գոյատեւում, տրդիւթեալ էր Հ. Մ. Ք. Մ. կ ծնութեալ:

"Բառասուն երկար տարիներ, աշխարհի այն մասերուն մէջ, որը ափ մքանի կայ, այս մեծ կազմակերպութիւնը արթատ նետեց և աշխատեցաւ միայն եւ միայէ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՒՆ ԳՈՅԱԾԵՒՄԱՆ համար :

"Այս համդիառաւք պահում, զիկավարներ, մարզիչներ եւ մարզփելիներ,  
ինչ գոյնի եւ ինչ խողաքական հռատեֆի ալ պատկանեիք, լսեցէք հայ մարզա-

## ՍԿԱՌԻՏՈՒԹԻՒՆ

Գաղտնի ոստիկանները կրնան մեծ աշակերթիւն տալ սկառւաներուն՝ բացատրելով այն միջոցները զորս իրենք կը գործածեն ոճիրներու և այլնի հետքեր գանձելու համար։

Իբր վարժութիւն լաւ է որ՝ ուեկ անցորդի մը նկարադիրը և արհեստ ուսումնասիրուի զայն գիտելով եւ յետոյ՝ հարցուի տնոր և բազմապատճեան զրութիւն անոր ճշգրիտ ըստածը՝ ձեր հետեւութեան հետ։

Հետախուզութեան մասին կարելի է զեր անվերջ ու մանրամասն ժանութիւններ տալ, բայց կինականը այն է որ սկառւաները օգտուելով աշըրուած այս ուղղոցոյնէն, զարդացնեն այս ճիւղը այնքան որ կարենան թանկագին ծառայութիւն եւ օգտակարութիւն բերել իրենց անձին ու հայրենիքին։

Գիտելիք Յ. Բաց օդին մէջ կրակ չինել եւ վառել՝ երկու լուցկիէն տեսլի շխտնելու պայմանաւում։

Հակառակ անոր որ կրակը ամենահասարակ բանն է, հարիւր հոգինեն հազիւ տասը կրնայ օգտակար կրակ մը պատրաստել բաց օդին մէջ։ Ամէն մարդ կարող է կրակ չինել ու վառել բայց բայց որ չորս կողմ կը առածեռուի կ'արդիւէ օգտուել այս կրակէն եւ ընդհակառակը, ծառերու, թուփերու և արտերու հրկիման պատճառ կ'ըլլայ։ Այս ահսակ կրակներ անտարակոյ երրեք օգտակար չին համարուիք։

Սկառւաները՝ որոնք անդադր բանակումներ եւ բացօթեայ պառյաներ կ'ունենան, անհրաժեշտ պէտք կը դգան կրակ չինել եւ վառել սորմելու, բայց կարեւոր ոչ միայն կրակ վառել է, այլև այդ կրակը վառել ամենամեծ իշխանյոցութեամբ, ինչն որ, երբ սկառւաները իրենց պաշտօնին թիրումով, հեռացած են բանակին կեղրունէն, ուր ամէն նիւթ պատարէն ամբարուած է եւ դիւրա կրնայ ձեռու թիրուիլ, կարելի չէ ամէն բռով լուցկի գտնել։ Ահա այս նկառումով է որ Սըր Գէյար Բառուէ Ենիկրորդ Կարդար սկառւաներու պայմաններուն մէջ, պահանջ դրած է գիտնալ՝ բաց օդին մէջ կրակ չինելու եւ վառել երկու լուցկիէն աւելի շվառելու պայմանաւ։

Երբ ուեկ նորընծայ սկառութիւն առաջարկուի կրակ մը պատրաստել, պիտի տեսնուի որ ան չինան է ահապին կրակ մը, որուն գով ոչ կարելի է մօտենալ եւ ոչ ալ կերակուր եկիել անոր վրայ, Ասիկա հասարակ թիրութիւն մըն է, զոր ունին ընդհանրապէս բոլոր կրակ վառելու անվարժ եղողները։ Գէտօ է ըսել թէ՝ բացարձակապէս անօգուտ է կրակ չինել եւ վառել սորմիլ՝ բերանացի կամ գրաւոր բացատրութեամբ։ Կարեւոր անձամբ քանի մը անգամ կրակ չինելն է հետեւելով տրուած բացատրութեանց։

Խարիի "Առաքեալ"ին ճայնը.

— ԱՅԺՄ ԺԱՄՄԱԿԱ է, ԳՈՐԾԸ ԱԻԵԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՑԵՒԱԿԱՆ ՀԻՄԵՐՈՒ ՎՐԱՅ ԴՆԵԼՈՒ ՀԱՄՄԱՐ, ՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԻՒՆՔ ԻԲՐ

ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ՀՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆ"։

"Երբ բաց ակամքմերով լսեմ այս ճայնը, եղածեան աշխերօվ տեսնեմ իրականութիւնը եւ ըստ այն գործենք, այն ատեն իրաւունք կ'ունենամք անմաս բամաստեղծին ենտ երգելու։

ՄԵՋ գաւակմերդ օգոստափառ կիու կերակէն նա՞ր արջալոյ։

Բացօթեայ կրտէ պատրաստէց առաջ բոլորիցը զանուաց բոլոր չոր խռահերը, մացանձերը և ճիշգերը պէտք է հառացի՝ ու ի կամքաբաշխութիւն շրջակայքը կրտէ շատրւու:

Կրտէց սկսէն առաջ, պէտք է բարորոր չոր փայտ կոմ մացանձեր դիւզ զել: Եթի հաւաքումը լրացնէ է, նոր վասնելու է շատ պրտէ կրտէ մք, որոն վրայ հաղթանակ կարիքի ըլլոյ աւելցնել համա փարուի՛ եթի առանք թէ կրտէց շատ բաւականի զարուոր է այդ փայտաբերը բացապատճառը: Կրտէց պեղուալորութեան համար պէտք է փայտի կարուանքներ և թուգիթի կառունքներ զարծածել իր աւելի գիւրավա նիւթեր:

Կերտաւը եփելու համար առենացաւ կրտէն է ունենալ բաւական մը վառած փայտի հրատենք (թէզ), որոնց բոլորաբեր եթի առեւցուի փայտի բարտէ ճիշգեր, առազանք անկաւուրուած, այդպիսի կրտէ մք չի մարիր և շատ հանդիսավոր կ'եփի կերտաւը: Փայտի կոնցերը տարինամարտը պէտք է կրտէն ժամեցնել՝ եթի հետպահանք վասին եւ հատին:

Սկսաւանքը պէտք է միշտ զբաշխան մէն բոց արագդրոց կրտէն, քանզի առանք ոչ կը առցնեն և ոչ աչ կերտաւը եփելու կրծան ծառայիք:

Եթի կրտէց լաւ մը մոխիրով ծածկուի, կրծայ զար մատ մոխիրին ուսկ բոլոր գէշերը և յաշորդ առաւասուն զարծածուի նոր կրտէ մք վառելու:

Իսկ եթի կ'ուզօքի բացավատ կրտէ մը ունենալ զբէկրուան ամբողջ անութեան, մասնաւոր նշանախօսաբեն և կոմ առցնելու նպատական, շրո կողմը պէտք է շարել փայտի կոնցեր՝ ծայրերը կրտէն ուսու՞ որոնք հետպահանք պէտք է ժամեցնել կրտէն՝ փայտէ երկայն ձողով մք:

Փոսի մէջ երբեք կրտէ շնելու ձեւ, բանզի կրտէց հրաւուեկու պէտք ունի մէջաւ զար մատալու և չմարելու համար, յեայ փոսին մէջ ոչի հոսնեց չաղցեր, որով կրտէց անպայման կը մարի:

Զբուշաւալու է սկսէ կրտէ շվատել ծառերու տակ, որոնք կը վիճառուի եւ կամ կրծան բոնիի, և ոչ աչ ճիշգեր փրցնել անոնցմէ, եթի նախապէս արտօնութիւն սասցուած չէ սկսույն տիրողմէն:

Բանակամենքը վերջ պէտք է բոլոր կրտէները լաւ մը մարի և հետք շրոզուլ անոնցմէ: Քաջավարժ սկսաւանքը կրծան մէն անզիկութիւններ հաւաքել բանակի մը թողան կրտէն մոխիրներէն և հետքերէն:

Անձեւու և փոխորկու ոգի մէջ, ուր չոր զետին զանել անհնար է և հովի առասկութիւնը արդիւք կ'ըլլայ կրտէ վատելու, անհնապարհանակն միւնցն է՝ կրտէց սկսիլ գոյլի մը մէջ, թուզիթ և կամ կոնցի միւնցէ վատելով նոր երբ լաւ մը բանակ է գետան վրայ գործնել և վրան աւելցնել ուրիշ վառ սկսավայտ:

Գիտելիք նիւ ժննութիւնը պէտք է անպայման կատարուի բոց ոգի մէջ, իսկ կրտէի սկզբնաւորութիւնը կատարելու համար ոչ մէկ առթիւ թոյլատրեկի է թուզիթի կատուանան վատելը: Ամբապանքները պէտք արտօնեն սկսաւանքները զարծածել սկսէ նիւթ որ լիրան կամ բացօթեայ գաւարի վրայ կարիքի է հայրայթել երր վառելանիւթ:

Դա ենթէ

ՄԿՐՑԻՉ ՆԱԽԱՍՏՐԻ

## ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐՑԱԳԱՆԳ

Տողթ. Գ. Օ. Գալուստեան, փորձ եւ հմուտ հրապարակադիր եւ բժշկական տույիսներու վիճուուած Հեղինակը, Ապրիլեան հաստատութեան յանձնաբարութեամբ ճենարկած է գրելու Թողովուրդի պատմութիւնը։ Ենոնարկը ու շուրջ հազար տպադիր էլ - հաւանաբար յառաջիկայ Ապրիլ 24ին պատրաստ ըլլայ։

\*\*\*

Պրադիլ հայ համայնքը օրինակելի համերաշխութեամբ մը Սեպտեմբերի թիւ կը տոնէ վաստակաւոր դերասան-թատերապիր Մանուէլ Մարութեանի բնական գործունէութեան ֆառանամեայ յորելեանը։ Այս առթիւ կազմուած են պատուոյ և գործադիր յանձնախումբեր, մասնակցութեամբ գաղութիս ականաւոր դէմքերուն, յարանուանութեանց եւ ինը մշակութային, հայրենակցական միութիւններու ներկայացուցիչներուն։ Գործադիր յանձնախումբի նախագահն է Արթ. Տէր Եղինակ Աւագ քնչնյ. Վարդանեան։

«ՆԱԽԱՄԱՐԴԻ» կը չնորհաւորէ վաստակաւոր Յորելեարը, մաղթելով երկար եւ քաջառողջ կեանք։ Միանգամայն չնորհաւորին է Պրադիլ համայնքը, որ սիրոյ եւ գորդուրանքի հաւաքական արտայայտութեամբ կը մեծարէ հայ արուեստին նուիրուած անխոնչ մշակ մը։

Նման անխարական ոգիսվ առաջնորդուելով է միայն, որ կարելի է գաղութիւրու մէջ տիրող այստերթ տրամադրութիւնները բարեգրծել ու տակաւ ստեղծել համակործակցական մինուրա մը, ուր ոչ միայն մշակոյթի նուիրուած մշակները կրնան արդինաւոր գործունէութիւն ունենալ, այլ եւ նորերու երեւան գալը կը դիւրանայ։

\*\*\*

Յառաջիկայ Հոկտեմբերին - Հայ Մշակոյթի Օրուան առթիւ և հրապարակի պիտի ելլէ Հայ Պրականութեան Պատմութիւնը գասթերէն լեզուով։

Յ. Ստեփանեանի Փրանեսերէն լեզուով հրատարակած երկին գասթերէնի թարգմանութիւնն է զոր կատարած է համայնքին ծանօթ ազգայիններէն Պր. Գէորգ Սարափեան եւ իր մէկոցներով ալ տպագրութեան յանձնած, ուր սերունդին, ինչպէս նաև տեղացի ժողովուրդին հայոց դրականութիւնը ծանօթացնելու գովելի նախանձախութրութեամբ։

\*\*\*

Խոստմնալի երաժշտագէտ Ժան Այմուինանի - որուն երկրորդ համերգը տեղի պիտի ունենայ Սեպտեմբեր 28ին - փորձերէն մէկուն ներկայ գտնուած է «Նոթիսիա» Կրաֆիքաս օրաթերթի երաժշտական քննադատը, որ այս առթիւ իր ընթերցողներուն կր ներկայացնել երգչախումբին զեկավարը, անոր գործերը, ինչպէս նաև հայ երգն ու երգչախումբը։

Թերթին գննադատ աշխատակիցը շնորհ խօսքը ունի երգչախումբի զեկավարին եւ երգչախումբի անդամներուն, որոնք ի գին անհատական զույութեանց կր սպասարկեան արուեստին։

Թերթը հրատարակած է նաև Ալմուխեանի եւ երգչախումբի նկարները։

# DAUASART

AÑO 6 - N° 60

JUNIO-JULIO 1958

BUENOS AIRES

## 30 ANIVERSARIO

La Unión General Armenia de Cultura Física, creada para formar jóvenes físicamente y moralmente fuertes, disciplinados y conscientes, conmemorará el próximo 13 de septiembre, el trigésimo aniversario de su fundación.

La historia de la U.G.A. es una trayectoria interminable de difíciles etapas todas superadas, en las que hubo que sobreponerse a momentos muy ingratos, y que hoy, ante la hermosa realidad de las horas felices, representan su glorioso pasado.

Hoy tenemos la sensación cabal de estar cobijados por una realidad más sólida y que ofrece amplias garantías a nuestro desenvolvimiento; la realidad de hoy, la U.G.A. del presente, hubiese parecido imposible para los soñadores de ayer.

Nuestra institución fué fundada por la iniciativa y la decisión del señor Tateos Mesadurian, a quien vaya lo mejor de nuestra gratitud, quien guió a un grupo de jóvenes idealistas, José Arslanian, Manuk Arslanian, Gregorio Ardurian, Garó Kalikian, Valentín Artinian y Apraham Mazlumian, quienes concretaron su ideal y nos legaron este Club, que honra a la comunidad armenia radicada en esta hospitalaria y generosa Argentina.

A pesar de todos los inconvenientes surgidos a través de su vida, el desarrollo de la U.G.A. ha sido siempre pujante y firme, gracias al ansia de superación y crecimiento, al amplio espíritu de colaboración y de solidaridad en la lucha, que han sido características en todos los que han integrado sus Comisiones Directivas y sus subcomisiones, sus socios y sus simpatizantes y la constante adhesión de toda la colectividad armenia, que han sabido interpretar la verdadera finalidad que genera la actividad de nuestra institución.

La formación de esta Asociación, produce, la inmensa satisfacción de poder decirles a esos compañeros, que tantas veces lucharon en distintas manifestaciones deportivas, que si hay algo que no olvidamos, que si hay algo que llevamos profundamente prendido en nuestros corazones, es el núcleo formado por esos viejos camaradas que conquistamos en las lides deportivas de las cuales no tenemos un solo mal recuerdo y para quienes guardamos, en cambio, todo el agradecimiento por los buenos ratos que juntos pasamos en los campos de deportes.

Recordemos ahora del pasado algunos períodos que vió a la U.G.A. caer y levantarse para seguir su hembosa tráectoria.

Dos meses después de su fundación, se realizó en la antigua sede del Centro Armenio el primer acto social, donde se inició la primera conscripción de socios, cuyo total alcanzó a la cifra de 30, celebrándose luego la primera Asamblea Social, dando comienzo así la vida de nuestra entidad.

Como era imperiosa necesidad a pesar del presente pobre, la U.G.A. hubo de tener su primera sede, que consistía en una pieza y un patio en la calle Jufré N° 39, donde se desarrollaba toda la actividad social, y hoy recordamos con emoción esos aniversarios festejados en su humilde pieza donde no hacían falta muchas personas para colmar su capacidad.

En el año 1930 la Comisión Directiva de la Institución Administrativa de la Iglesia Armenia nos permitió utilizar para las prácticas deportivas el terreno que hoy ocupa la Iglesia Armenia. Ello motivó la primera olimpfada interna de atletismo que se realizó a fines de ese año.

Ya para ese entonces la actividad predominante era el fútbol, cuya práctica se afianza con el partido que en 1932 realizamos con el equipo U.G.A. de Montevideo.

El campo de deportes fué trasladado luego a un espacio más cómodo, a un terreno ubicado en Gurruchaga y El Salvador, donde con el esfuerzo de todos se hizo surgir una cancha de básquetbol y pistas de atletismo.

La firma Bakirgian puso en el año 1938 a disposición de nuestra entidad su campo de deportes, y así los socios de U.G.A. pudieron disponer de un campo de deportes más amplio, en donde estaban montadas canchas de tenis, voleibol, básquetbol, bochas y para la práctica de atletismo, que luego de poco tiempo pasó a depender directamente de nosotros.

En el año 1940 fué para la institución un golpe de gracia muy duro, pues una inundación arrasó todas las instalaciones del campo de deportes.

La U.G.A. que prácticamente no existía si se tiene en cuenta que su actividad quedó completamente nula y más si se recuerdan las opiniones de algunos escépticos de esa época, logró, después de momentos tan difíciles alcanzar la normalización de sus actividades, gracias a los sacrificios y esfuerzos de dirigentes y socios que no escatimaron ni siquiera su trabajo personal.

Desde entonces que renació vigorosa la U.G.A. y hasta nuestros días, el panorama es de constante crecimiento y continua actividad.

Las bases estaban consolidadas, se planteaba ahora un problema de desarrollo constructivo, una de cuyas fases se realizó con la suscripción de fondos que permitió adquirir el terreno de Ramos Mejía. sede actual de nuestro campo de deportes y luego, siempre con el apoyo de la colectividad se reunieron los fondos necesarios para la construcción de las canchas y del edificio social, del que sólo pudo erigirse el esqueleto de hormigón armado.

Los resultados de la acción de los dirigentes de esta última década, nos dan la satisfacción de ver cristalizadas en la realidad las aspiraciones de todos los socios. Es así que a comienzos del año 1950 se realizaron los estudios preliminares de un Estatuto Social, que permitiera la obtención de Personalidad Jurídica, y la posibilidad de adquirir una mayoría de edad legal, que permitiera a la U.G.A. ser dueña sin restricciones de un futuro que se proyecta más luminoso aún. La Asamblea General Extraordinaria del 15 de octubre de octubre de 1950 dió el espaldarazo a la iniciativa. Y el 10 de abril de 1952 llegó el día de la mayoría de edad legal de la Unión General Armenia de Cultura Física, con el Decreto del PODER EJECUTIVO NACIONAL Nº 7.069, por el que se concedió la Personería Jurídica.

De la misma forma se preparó y obtuvo su aprobación el Reglamento interno.

Se fundó la revista "Navasart", órgano de la institución cuyo quinto aniversario se conmemora en este período.

Los esfuerzos y la decisión de los dirigentes concretó uno de los más grandes anhelos de todos los socios, la construcción del edificio sede social. La Comisión Directiva superando todos los obstáculos y cumpliendo honradamente los propósitos y deseos de los socios, llevó a feliz término el sueño largamente esperado, cumpliéndose de esta forma una de las etapas más trascendentales en la vida de la Unión General Armenia de Cultura Física, cuya consolidación definitiva estamos persuadidos hemos de llevar a cabo en el período actual de la Comisión Directiva que finaliza el 30 de noviembre de 1959, con la terminación de la construcción de la pileta y de la remodelación del campo de deportes, cuya ejecución ya dió comienzo. Paralelamente a la obra de construcciones que se lleva a cabo, la Comisión Directiva dedica también toda su atención a la formación de las nuevas generaciones que son el basamento sobre el cual se construye el futuro del Club.

Esta obra debemos realizarla todos. Siempre son los hombres unidos, en su múltiple variedad y disonancia, los que llegan a realizar las grandes concepciones, sin cuyo calor quedarían archivadas las más bellas creaciones de la mente. Sólo cuando encuentran el espíritu vivificador de todos, la idea se transforma en acción y la acción en obra.

La Unión General Armenia de Cultura Física agradece profundamente a todos los que hicieron posible que nuestra entidad, sea hoy orgullo de los armenios y de los descendientes de éstos que viven en esta magnífica tierra argentina.

#### EDITORIAL

#### C O M U N I C A D O

La Dirección de "Navasart" pone en conocimiento de los señores asociados que, por inconvenientes totalmente superados, fué demorada la publicación de la revista. A partir este número que corresponde al bimestre junio-julio, la revista "Navasart" llegará periódicamente a poder de los socios, para que de esta forma cumpla con la misión para la cual fué creada, mantener informados a nuestros asociados de las actividades y de la marcha de la Institución.

La Dirección

## DESCRIPCION DE LOS DEPORTES

### QUE SE ENTIENDE POR DEPORTES. SU DESARROLLO A TRAVES DEL TIEMPO. EL DEPORTE COMO DIVERSION DE MASAS. EFECTOS BENEFICIOSOS DEL DEPORTE

Las prácticas deportivas son tan antiguas como la civilización, y se destacan porque en ella no se hacen sólo aquellos esfuerzos que reportan una utilidad práctica, sino que también se efectúan otros esfuerzos por el goce de efectuarlos, empleando así las energías en una expansión física en la que se recrea el organismo, a la vez que acrecienta su vigor y fuerza.

La cultura física y el deporte son una necesidad fisiológica, tanto más imperiosa, cuanto más se ha alejado el hombre de la vida natural, abandonándose al sedentarismo y vida artificial, causa de la debilitación de nuestro cuerpo y de muchas enfermedades.

En las estatuas griegas y romanas ya se ven actitudes que no corresponden a la búsqueda de un solo fin útil, sino a una expansión o goce físico, como por ejemplo en los ejercicios diversos y la danza.

Unos 3000 años antes de Jesucristo los egipcios practicaban ejercicios deportivos muy parecidos a los deportes actuales, tales como carreras, saltos, etc.

Los hindúes practicaban la lucha y otros ejercicios en aquella misma época y más tarde desarrollaron un sistema de gimnasia muy completo.

En China, 2800 años antes de Jesucristo, se creó el "cong-fú", una verdadera gimnasia de actitudes y movimientos respiratorios, acompañados de masajes, fricciones y baños. Se ha dicho que la moderna gimnasia sueca se inspiró en esa fuente.

Los japoneses en todos los tiempos han practicado el Jiu-jitsu, clase de

lucha en las que se unen la destreza y la agilidad corporales con la rapidez mental y el ingenio.

Sin embargo, fué en Grecia donde por primera vez los ejercicios físicos y juegos atléticos se incorporaron a las costumbres de la vida nacional, adquiriendo un significado educativo e higiénico ("mens sana in corpore sano") y así los griegos nos han legado con sus estatuas verdaderos modelos de salud y fortaleza, unidos a una clásica belleza.

Como definición del deporte podemos dar la siguiente: Deporte es toda función que exige un esfuerzo desinteresado al cuerpo y a la mente, ejercitado en una forma noble, leal y sana, cuyos fines son dar espaciamiento al espíritu, energía a la voluntad, firmeza al carácter y salud y vigor al cuerpo.

El deseo de desarrollar y mejorar conjuntamente la mente y el cuerpo florece, como hemos dicho, en Grecia, cuando ésta se hallaba en todo su esplendor. Luego se pierde en la época decadente de Roma, en que ésta se entregó a una vida de vicios y placeres malsanos, alejándose de la vida natural y sana, incluso en la alimentación, con sus orgías y bacanales excitantes y perjudiciales. Vuelve a surgir en la Edad Media, en el sentido de caballerosidad en sus "justas" y "torneos". Desaparece en la Edad Moderna, entre la frivolidad y la ociosidad cortesanas; en el siglo XVIII hay un intento de combatir la vida antinatural y por fin el deporte y la cultura física en general empiezan a imponerse, aunque muy lentamente, en nuestra época.

ca contemporánea.

En la época moderna se ha conseguido reglamentar el deporte y se han establecido normas que castigan la mala fe, la deslealtad hacia el adversario, la falta de nobleza en los recursos empleados; todo ello a fin de conseguir una lucha noble y bella, verdaderamente deportiva.

Por esto el deporte constituye, además del ejercicio corporal, un excelente instrumento para conseguir un buen entrenamiento del carácter, y fueron los Colegios y Universidades los que en mayor proporción lo propagaron y practicaron.

Los primeros deportistas de la época moderna hubieron de luchar contra el medio ambiente y la rutina, ya que se vieron ridiculizados por los que juzgaban estrañaria su manera de vestir y consideraban estúpido el que unos hombres se fatigaran "para nada práctico".

Por otra parte, entre un joven actual que practique el deporte y uno de aquella época, preso todavía de la vida y costumbres antinaturales y sedentarias, hay una diferencia enorme.

Los primeros jóvenes modernos que empezaron a practicar los deportes tenían todavía carnes blancas y fofas, sin elasticidad. Las fotografías de estos hombres tratando de ejercitarse en el deporte nos hacen sonreír por sus forzadas y violentas actitudes. Así, por ejemplo, para correr levantaban los puños cerrados a la altura de los hombros y corrían abriendo desmesuradamente la boca y moviendo las piernas de un modo que nos recuerda el cine en sus comienzos.

Pasando ahora a las ventajas del deporte en general, diremos que produce un placer físico especial, que puede llegar a calificarse de voluptuoso, sin caer en exageración. Este placer físico especial e indefinible lo experimentan en mayor o menor grado todos los de-

portistas, con la gran ventaja sobre otros placeres de que no sólo pacifica los sentidos, sino que lo satisface plenamente. Es decir, no frena, inhibe o neutraliza los sentidos, sino que los satura de goce y alegría.

El deporte inclina al que lo practica a tener un concepto realista de las cosas y un amor a la verdad, contrarrestando la tendencia a lo imaginativo y erróneo. A menudo impone silencio y esfuerzo, lo que inclina el espíritu a una actitud mental especial del deportista, que se basa en la resolución, nobleza, bondad y firmeza de carácter.

Otra importante consecuencia beneficia del deporte es que está en contradicción con la mentira, porque, vista la inutilidad de hacer trampas con los demás y con uno mismo, hace cultivar la verdad y la sinceridad. También es contrario al desánimo, cuyas fatales consecuencias conocen todos los deportistas, quienes saben que la fe en sí mismos y la fuerza de voluntad les han de ayudar mucho para conseguir el triunfo.

Citaremos todavía la beneficiosa influencia del deporte sobre el desarrollo de la paciencia, de los buenos modales, del compañerismo, del espíritu de ayuda y cooperación, de la sociabilidad, del optimismo, de la alegría, etc.

La práctica de los deportes ayuda a combatir los vicios y pasiones malsanas, enseña el gran valor de la naturaleza, el sol y el aire para la salud; evita el temor a la intemperie y endureciendo el cuerpo y fortaleciendo el carácter ayuda a vencer la fatiga y el desaliento.

Pero para obtener del deporte todos estos excelentes resultados se requieren varias cosas. Primeramente, preparar el cuerpo mediante una gimnasia que aumente la flexibilidad, agilidad, control nervioso y muscular, etc.

En segundo lugar, también es de

importancia esencial la alimentación natural, que sea rica en principios vitales, que libre al cuerpo de substancias perturbadoras. Y, finalmente, la higiene mental adecuada, que impida la entrada en la mente de ideas perturbadoras.

El deporte, en el actual y verdadero sentido de la palabra, podría casi elevarse a la categoría de una Ciencia; de una parte, porque el deportista cada día adquiere nuevos conocimientos de su especialidad; de otra, porque el deporte está íntimamente relacionado con la Medicina, la Pedagogía, la Psicología, etc. Pero el deporte también puede llegar a ser un Arte, cuando el deportista alcanza el grado de perfección que es de desear, y además porque arte es la belleza de los movi-

mientos y de los cuadros que en plena naturaleza pueden formar con su ritmo y armonía los deportistas sanos y alegres.

La extensión alcanzada por el deporte en los últimos años la vemos por el número de periódicos y revistas deportivos existentes. Esto por lo que respecta a la cantidad. En cuanto a la calidad, basta ver el grado de perfección que se ha ido alcanzando en las diversas especialidades deportivas y los "récords" que constantemente se van mejorando.

Hay deportes para todas las facultades corporales y para todas las edades, y de su práctica se derivan extraordinarias ventajas.

Doctor VANDER



En la sala de juegos los aficionados al ajedrez juegan varias partidas.

## AQUI DEPARTAMENTO CULTURAL Y SOCIAL

El Departamento Cultural y Social, prosiguiendo con su labor prefijada, dió cumplimiento en el período transcurrido desde el 25 de mayo hasta la fecha a los programas anunciados con oportunidad en su calendario de actividades.

Como todos recordaremos el 19 de junio concurremos a un ameno cocktail danzante cuya faz musical estuvo a cargo de la orquesta que dirige el maestro Adrián Russo.

Pero el éxito máximo alcanzado en la presente temporada lo obtuvimos el 8 de Julio, con motivo de la cena en homenaje a las fiestas patrias. Una abigarrada concurrencia disfrutó de las amenas ocurrencias del éxito actual de la radiotelefonía Argentina: Juan Carlos Mareco "Pinocho". La orquesta de Florica Sava amenizó el baile que se prolongó hasta la madrugada. Para señalar la importancia de la fecha usó de la palabra el vicepresidente de la institución, Sr. Raúl Bedikian, quien tras reseñar el momento histórico en que ésta se celebra, propuso un brindis "por la Patria". El señor presidente, don Juan Stepanian, que cerró las alocuciones del acto, sintetizó la labor abnegada de los anónimos servidores de la Institución, y tras pedir concordia y paz para la familia Armenia ubicó su mirada en la insipiente juventud, símbolo y futuro de un mañana mejor. Pidió la comprensión y el apoyo de los mayores, para hacer de ellos hijos nobles y orgullosos para que sean un día pilares inamovibles de nuestra colectividad.

La Subcomisión de Damas, presidida por la señorita Aida Ayanyan, organizó un entretenido concurso de canasta que contó con simpático apoyo. Ese día, domingo 27 de julio, la natu-

raleza pareció plegarse a los afanes de las organizadoras, presentándole su marco lluvioso y gris; de indudable deleite para el juego de salón. Tras drámatico final se impuso la pareja Lili Potikian - Verg Kevorkian, quienes se hicieron acreedores del premio y del aplauso de la concurrencia. Distribuidos los trofeos se amenizó una larga tertulia en la que se festejó el triunfo de la joven pareja sirviéndose en la oportunidad un té con masas, bastante bueno por cierto.

Con motivo de la celebración del 30º aniversario debemos disculparnos ante nuestros asociados ya que ésta no se podría realizar el 16 de agosto como estaba indicado en el Calendario de Actividades. Ello fué motivado por el hecho de coincidir el 13 de septiembre con la fecha exacta de la fundación de la Institución y haber nacido así el deseo de festejarlo en su mismo día para realizar aún más los significados de su Boda de Perla. Todos los otros compromisos se cumplirán inexorablemente en la fecha prefijada.

Y ya que hablamos del 13 de setiembre digamos que en esa oportunidad se celebrará una cena danzante en la cual se sintetizará la labor meteórica de la Institución. Será una oportunidad magnífica para ilustrar la significación de la Unión General Armenia de Cultura Física; que ha trascendido los límites meramente funcionales para erigirse como una de las instituciones básicas de nuestra colectividad. En la oportunidad amenizará la celebrada orquesta de Adrián Russo de conocida resonancia por su éxito del 19 de junio pasado.

Septiembre será un mes movido. Como todos sabemos, y todos esperamos; el 21 comienza la privamería. Para ese día el Departamento Cultural y Social

ha programado un cocktail danzante que dará comienzo a las 17 horas y que les garantizamos se llevará a cabo aunque llueva.

El 4 de octubre próximo celebraremos el 40º aniversario de nuestra Institución madre, la Unión General Armenia de Cultura Física Internacional. Fundada en 1918, en 40 años se ha ramificado por todo el mundo siendo la de la Argentina una de sus expresiones más progresistas. Para tal ocasión se llevará a cabo en el Centro Armenio un ágil Show que contará con la presencia de los más destacados artistas de la colectividad y del medio artístico nacional. Será un brillante espectáculo al cual Ud. debe concurrir, pues con su ayuda en este año asentaremos las bases de una obra fundamental para la prosperidad y el bienestar de la Institución. En su 40º an-

versario ningún miembro de la Unión General Armenia de Cultura Física que se sienta orgulloso de serlo puede estar ausente. Es un magnífico acontecimiento. No hay nada más hermoso en la vida que ver como al paso de los años la simiente fecunda que siempre los hombres florecen dando como frutos a organizaciones poderosas. Esos hombres que hace cuarenta años pusieron piedra sobre piedra en horas difíciles para la concreción de un ideal tendrán con nuestra presencia el reconocimiento sincero y silencioso de su visión y patriotismo. Tenemos una gran deuda con ellos y para saldarla nada mejor que movilizarnos para que en estas reuniones de hermanos consigamos que en nuestra Institución no haya nadie que tenga que quejarse con fundamento de la inercia de sus hombres,



Un aspecto del escenario mientras actuaba J. C. Mareco (Pinocho) en la cena del 8 de julio ppdo.

## NOTICIAS DEL DEPARTAMENTO DE EDUCACION FISICA

Ya dijimos en nuestro anterior comentario de las actividades que desarrolla nuestro departamento físico que era tarea principalísima la de procurar los medios necesarios para el normal desenvolvimiento del mismo. En una palabra comenzó este año a ponerse en práctica nuevos métodos con miras hacia el futuro luminoso que es el destino de nuestra querida homenetmen. Mucho es lo que han hecho nuestros predecesores hasta el día de hoy pero mucho más es lo que ansiamos y sabemos que lo hemos de lograr con buena voluntad, con cariño, con paciencia y principalmente y sobre todas las cosas trabajo y fe y trabajo. Puede ser tal vez que este año no podamos obtener la conquista de premios en competencias organizadas por federaciones o asociaciones de diferentes deportes a los que estamos afiliados, pero si una cosa hemos de lograr que nos llenara de satisfacciones la conciencia de lo que es disciplina y responsabilidad en nuestros infantiles y cadetes que serán en un futuro no muy lejano quienes nos reemplazarán en todas las esferas desde donde se encuentren realzará el prestigio de nuestra asociación y se distinguirán.

En cuanto se refiere a la tarea de remodelación del campo de deportes, hemos tenido algunos contratiempos que nos han hecho demorar las obras. En primer término, la Honorable C. D. decidió la construcción un amplio local que constará de 100 metros cuadrados cubiertos con dos baños individuales que cubrirá las imperiosas necesidades de nuestros scouts para que puedan ampliar sus actividades al mismo tiempo que concentrarse en un solo ambiente e independientemente de nuestras otras instalaciones que se está construyendo al lado de las

canchas de bochas, esta construcción nos demoró la limpieza de los cascos que forman una montaña al lado de la pista de atletismo, lugar donde se ubicará el cajón de arena para el salto, es decir que una cosa nos traba la otra amén que tampoco nos ha favorecido el tiempo con tantas precipitaciones que llenaban de agua las obras y obstruyen la prosecución de los trabajos. No obstante ello apenas el tiempo lo permita se acelerán todos los trabajos a efectos de no prolongar por más tiempo esta situación. Una vez terminadas las obras, se destinará el primer piso de nuestro edificio principal para desarrollar las actividades de ajedrez y tal vez la biblioteca. Una gran adquisición ha sido para nuestros asociados la contratación de los servicios del conocido maestro profesor de tennis Sr. Molla para la enseñanza de este deporte entre los entusiastas del tennis y especialmente los cadetes entre quienes la noticia ha causado gran revuelo. Además hemos recibido la donación de cuatro raquetas, de parte de un socio, para que aprendan los cadetes con ellas.

Damos a continuación un breve comentario de los movimientos habidos en los distintos juegos y deportes:

**AJEDREZ:** Se realizó el primer torneo interno, con la participación de conocidos jugadores.

Se iniciaron las clases para cadetes los domingos después de las 15 horas.

Se está estudiando la posibilidad de realizar un torneo interclubes arménios.

**ATLETISMO:** El tiempo y la situación en que se encuentran las pistas y los elementos han conspirado contra estas actividades dentro de

nuestro campo de deportes. Esperamos con los primeros calores que esta situación quede completamente solucionada en todo sentido.

**BASQUETBOL:** Continúan normalmente los entrenamientos siempre bajo la dirección técnica del profesor Carlos A. Yakin. Por causas ajenas a la voluntad de los dirigentes se notificó con atraso la clausura de inscripciones en el torneo oficial por el motivo nuestro equipo no intervendrá en él mismo. Se organizó un torneo interno con la participación de 48 jugadores con el mayor de los éxitos.

Los equipos estuvieron formados por jugadores de todas las categorías mezcladas y estuvieron integrados así Los Leones: Jorge Miridjian, Armen Aharonian, Arlen D. Stepanian, José Deekmedjian, Arturo Androsoian, Kachertian y Ricardo Jashpashian. Los Lobos: Narciso Der Mgrdichian, Juan Miridjian, Jorge Levonian, Eduardo Housian, Orlando Dogramandjian, Papazian. Los Zorros: Vhakn Poladian, Arinando Balasanian, Jorge Daglian, César Der Garabedian, Levon Ashar-djian, Ricardo Dijnolan, y Juan Lusurarian. Los Cóndores: Elias Kara Agopian, Arturo Einirian, Rubén Ko-djianian, Eduardo Bagchadjian, Norberto Kuyumeljian, Hamparchum Matossian, Mateos Toronian. Los Pingos: José Levonian, Eduardo Gasparian, Daniel Kuyumeljian, Raful Se rugopian, Armando Mihitarian, Paulo Baumardjian, M. Ohanian y Los Tigres: Antonio Kuldjian, Rubén Der Avedikian, Arturo Ismirlian, Kuiragan Gokkarian, Eduardo Kalikian y Mar dios Aharonian.

**BOCHAS:** Terminó el torneo interno resultando las siguientes posiciones: 1º Omnis Kachertian, 2º Joren Aharonian.

Cuando sea el momento oportuno

se cubrirá el techo de las dos canchas de bochas para dar sombra permanente a los jugadores.

**PING PONG:** Se han instalado las mesas de ping pong en el centro de nuestro salón comedor y las paletas y pelotas pueden solicitarse en el bar. La práctica de este juego está prohibida durante las horas de comida y cuando comienzan los bailes. La subcomisión está anotando para el primer torneo interno que comenzará próximamente.

**VOLEIBOL:** Nuestro equipo femenino de segunda de ascenso se presentó con las siguientes jugadoras: Arshakius Goudjian, Lila Muakian, Ema Vartabedian, Anahid Bogresian, Alicia Boyadjian, Sonia Avedjian, Ajenik Stepanian, y Diana Mesropian en el torneo por la Copa Morgan frente a los equipos de Unión Obreros Municipales, Sokol y Lintier. No obstante el esfuerzo realizado por nuestras jugadoras no obtuvo los resultados esperados, perdiendo los partidos ca si en su mayoría por tres a cero. Lo que realtiva sus buenas condiciones, y aumenta nuestras esperanzas para el futuro. También nuestros muchachos han intervenido en la Copa Morgan frente en tercera división, haciendo lo dos integrantes de este equipo con muy buenas perspectivas no obstante ser la primera vez que juegan juntos. Estuvimos representados por los siguientes jugadores: Yervant Tamillian, Berko Pilavian, Ardash Yergunian, Slinón Mavilian, Rubén Mihitarian, Manuk Mavilian, Carlos Dergarabetian, Stepan Yogosian y Armen Aharonian. Es muy halagador para nuestros jugadores y jugadoras que en los partidos que disputan en estos torneos tengan el aliento y apoyo de nuestros sociados mediante su presencia física en las tribunas de las canchas donde

juegan. El estímulo de los espectadores desempeña un rol importante en la psicología del jugador lo que redundaría en beneficio del conjunto.

Damos a continuación el fixture de los próximos partidos que jugará por el Torneo Argentino:

**Octubre 1,** a las 21 horas Comunicaciones vs. UGA. Cancha: Comunicaciones.

**Octubre 8, 21,15 horas:** UGA vs. River. Cancha: Comunicaciones.

**Octubre 15,** a las 21,45 horas: Ferro vs. UGA. Cancha: Comunicaciones.

**Octubre 22,** a las 21,45 horas: Racing vs. UGA. Cancha: Racing.

**Octubre 29,** a las 21 horas: UGA vs. River. Cancha: Comunicaciones.

**Noviembre 5,** a las 21,15 horas: Vt. Ilm. Ballonter vs. UGA. Cancha: Villa Ballonter.

**Noviembre 12,** a las 21 horas: UGA n/a.

vs. VPF. Cancha: Comunicaciones. Concurra usted y asiente a sus representantes.

**TENNIS:** Se inició un torneo interno doble de caballeros a la súper cancha, en la que intervienen 16 parejas. Ante la imperiosa necesidad de ocupar las canchas y para el mejor y más sencillo aprendizaje la Honorable Comisión Directiva ha decidido la construcción de un pabellón, cuya ubicación dentro del campo de deportes está estudiando actualmente, y ha destinado una partida de dinero para ese fin. Cada día son más los cadetes e infantiles que se adiestran bajo la dirección del profesor Molina para formar el equipo que nos representará el próximo año en los torneos de la Asociación Argentina del Lawn Tennis.



El Presidente de la Institución, Sr. Juan Stepanek mien tras pronuncia su discurso, durante el té de camaradería que organizó el Departamento de Educación Física.

\*\*\*\*\*

### ESTIMADO CONSOCIO:

El campo de deportes de la Unión General Armenia de Cultura Física es un lugar adecuado para el esparcimiento delocio y del espíritu. Concurra usted con su familia y forme en esta institución su segundo hogar.

\*\*\*\*\*

# Desde el Mangrullo Scout

ESCRIBE ADOLFO CAHIAN

## VIVIR EL SCOUTISMO

El Scoutismo, en su carácter de escuela integral podría dividir en dos grandes funciones pedagógicas, en dos fundamentales bases instructivas: la educación moral y la educación física. La primera, por su importancia en la conformación de la personalidad del educando, constituye lo esencial en la finalidad scoutista. Mas, la segunda representa un complemento indispensable para alcanzar esa misma integridad que se desea en la futura personalidad. Lo uno sin lo otro, desfiguraría el verdadero carácter de la obra, pues el Scoutismo no sería más que una institución con fines puramente moralistas o espirituales, si no persiguiera nada más que la conformación del carácter, la nobleza; o no pasaría de ser una entidad meramente deportiva o de cultura física, si no tuviera otro objeto que la práctica de los sanos deportes, los juegos, la gimnasia metódica. El Scoutismo se califica como escuela de preparación para la vida y modo mismo de vivir, con toda la magnitud y responsabilidad de una obra de tal naturaleza, porque precisamente reúne en sí y coordina metódicamente esos objetos tan fundamen-

tales. Y hay una particularidad característica en la educación scoutista, que la define muy especialmente. El Scoutismo es una escuela eminentemente práctica. El Scoutismo se vive y viviéndolo se comprende en toda su amplitud. No es una cátedra científica que pueda ser dictada por un profesor en un aula. No es una teoría filosófica o una doctrina absolutamente idealista. El Scoutismo no está en las páginas de los textos, sino en medio de un campamento, en pleno contacto con la naturaleza. La moral del scout, su carácter, su modo de ser, no se van conformando, no se definen, mediante profundas disertaciones orales, o largas clases teóricas, utilizadas como sistema educativo, sino que se estructura, se modela, se tempila, en la disciplina de una vida metódica, en el cumplimiento del deber cotidiano, en la misma rudeza del ambiente natural. Su cuerpo no sólo se desarrolla armónicamente, sino que pasando de esa mera cultura física, busca la real integridad que constituye la auto disciplina individual. Se inculca al scout el concepto de Patria y se exaltan sus sentimientos patrióticos. Pero no es un concepto indefinido y pálido, sino

UNICAMENTE CON UN PIANO BIEN AJUSTADO SE PUEDE PROGRESAR TECNICAMENTE

Por cualquier falla de su piano diríjase a:  
HAIG STEPANIAN

Florida 165, Galería Gral. Güemes


T. E. 30-7194

COMPRA Y VENTA DE PIANOS

que el scout tiene oportunidad de sentir ese ideal sublime, en las sencillas y emotivas ceremonias diarias de izar y arriar el pabellón, en el calor de esas marchas que entona a coro, y que levantan su espíritu y lo hacen más fuerte, en la misma disciplina de su vida ordenada. Se enseña al scout a ser perseverante y a luchar hasta el final de sus fuerzas, en cualquier orden de la vida, y el scout aprende a ser perseverante desde el momento en que, aquél en apariencia intrascendente juego del rastreo, al buscar con tesón, con empeño, con entusiasmo, una pequeña huella, un apenas perceptible rastro, y volver sobre sus pasos, para retomar con inagotable paciencia, la última señal, al percibirse de que ha seguido una pista falsa. Se educa al scout en el amor al semejante y el scout aprende a querer fraternalmente al camarada, cuando comparten la misma carpa, lejos del hogar, viviendo en armónica comunidad, unido hasta en la uniformidad de su vestimenta y de sus actos. El

scout debe ser digno de confianza, y empieza a serlo desde que se le confía, aún niño quizás, la guardia de un lugar o un objeto; debe ser útil y lo es, desde el momento que se basta a sí mismo, para preparar su propio alimento como para afrontar las imprevistas contingencias de la vida. No basta, por todo ello, conocer los principios sustentados y la finalidad perseguida, para ser scout. El Scoutismo es un sistema de vida, un modo de vivir, una forma de vivir. Para ser verdadero scout, es imprescindible caracterizarse como tal, en el modo de ser y de obrar. Y el mejor scout no es el que conozca más las normas scoutistas, sino, precisamente, aquél que más y mejor aplique en su vida cotidiana, en sus pequeñas y grandes cosas la práctica del Scoutismo. Porque el Scoutismo se vive y se practica en el taller, en la oficina, en la fábrica, en el campo, en todo momento, en todo lugar y ambiente de cualquier característica. El scout, si es en realidad scout, lo es para toda la vida.

## TALLER ELECTROMECANICO



V. SARIAN

MOTORES ELECTRICOS  
TRANSFORMADORES  
BOBINAJES

MOTORIZACION DE MAQUINAS

JUFRE 165 BUENOS AIRES

# Ignorancia e Inteligencia

Ignorancia no es la falta de conocimientos sino estrechos para adquirirlos. Ignorancia es nada más que amor propio. Es hablar sin saber. Saber sin progresar. Ignorancia es hablar sin principios. Es discutir porque es. Ignorancia es hablar mucho y no hacer nada. Hablar de todos y hablarles distintos. Ignorancia es tozudez. Es la limitación del saber.

El ignorante se ignora e ignora. El ignorante cree que sabe y no sabe nada. El ignorante es un incapaz. Es la negación de la nada. El ignorante cree que vive, pero es tono. El ignorante trata de todo y con todos, por todos y para todos. El ignorante siempre es inamovible en sus convicciones, por eso es ignorante. No sabe lo que es inflexibilidad. No sabe lo que es caballería, no sabe lo que es compasión. No sabe lo que es progreso. No sabe lo que es amor al prójimo. No sabe lo que son instituciones. Lo único que sabe es su tozudez.

El mundo está complicado por culpa de los ignorantes. Complican las instituciones, corrompen las sociedades, dividen los hombres (igual que las mujeres). Una cuenta bancaria abultada disminuye el grado de ignorancia.

Inteligencia no es saber mucho sino saber que no se sabe. Es captación más evolución. Inteligencia es pensar sin hablar. Progresar sin presumir. Inteligencia, son principios flexibles. Es discutir perdiendo. Inteligencia es hablar sin inocencia. Hablar a todos, aceptando algo de cada uno. Inteligencia es sacrificio. Inteligencia es la expansión del conocimiento.

El inteligente se ignora y conoce. El inteligente dirige y no manda. El inteligente sabe que no sabe. El inteligente es un ser capaz. Es la valoración

de la nada. El inteligente no vive, comparte. El inteligente trata con todos del saber de cada uno. El inteligente es móvil en sus convicciones, por eso es inteligente. Sabe lo que es flexibilidad. Porque flexibilidad es comprensión. Sabe lo que es caballería porque caballería es reconocimiento. Sabe lo que es progreso, porque progreso es evolución. Sabe lo que es amor al prójimo, porque amor al prójimo es saberse descendiente de un origen común. Sabe lo que son instituciones porque instituciones son ideales no ideas. Porque por los ideales se lucha, a las ideas se las lleva el tiempo. El inteligente sabe que saber es respetar los principios ajenos.

Vivir vale la pena si se es inteligente. Pulen las instituciones. Civilizan las sociedades. Unen a los hombres.

## EN BARRACAS ¡TODO CONTRA LA LLUVIA!



## - LA JUVENTUD Y LA CULTURA ARMENIA

"Las luchas en la esfera de la inteligencia por medio del libro y de la catedra, son más temibles que las mantenidas por los ejércitos en los campos de batalla. Son las luchas de las ideas, por lo general, lentas y sordas, pero de fecundas y permanentes consecuencias".

Palabras sabias y de fondo significado histórico, pronunciadas por un gran pensador español, el Dr. Cámberra, parecería dirigirse a la juventud toda del mundo y en especial a la juventud armenia. Muchos se preguntarán qué relación existe entre este trozo de Cámberra y la juventud armenia. Pues bien: nosotros los jóvenes armenios que aspiramos a cristalizar y hacer realidad los sueños de nuestros antepasados, tenemos la obligación y el deber en estos momentos de convulsiones y contradicciones por la que atraviesa el pensamiento humano, de colaborar con organizaciones y entidades culturales armenias que tengan por objetivo y mira fundamental la autodeterminación de nuestra Madre Patria Armenia.

Con esto no queremos decir que se deja a un lado y se abandone por completo a aquellas instituciones que son la base de nuestra cultura milenaria. Nos referimos a la Iglesia y la Escuela Armenia. No, al contrario, se debe cooperar y colaborar con ahínco, voluntad y sinceridad, y apoyando no sólo espiritualmente sino también desde el punto de vista material todas y cuantas veces lo requieran las circunstancias. Mientras que la primera sostuvo luchas fratricidas con los enemigos de la cristianidad y de la fe, en los comienzos de la civilización, por haber adoptado una actitud histórica: el de ser la primera que abrazó el cristianismo. La segunda, en

cambio, constituye la fortaleza imaginaria donde entra el soldado desarmado cultural y espiritualmente y sale después provisto de un arma más potente que la ametralladora, que las bombas de Hidrógeno, que los cohetes teledirigidos: que no se emplea contra seres humanos, ni tampoco para asesinar a ciudadanos honrados que salen en defensa de sus ideales. Y esta arma poderosa a que nos estamos refiriendo es la "conciencia cívica". Porque si el soldado antes no sabía contra quién iba a luchar, sale ahora ya conociendo a sus hermanos de lucha y a los fariseos, a sus compatriotas en desgracia y a los traidores y sale consolando también, las fechas que enlutaron al pueblo armenio y las que lo glorificaron.

Y así vemos que existen jóvenes armenios que una vez egresados de las escuelas armenias ya ni se preocupan más de los libros ni de las letras armenias, y hasta, digámoslo con sinceridad, aunque nos duela, se "olvidan" voluntariamente de su descendencia. Pero felizmente éstos constituyen una íntima minoría dentro de la juventud armenia, que hasta se avergüenzan y se ríen a carcajadas cuando un compañero suyo, dirigiéndose a otro le habla en el idioma armenio, y se ríe no porque su compañero le haya hecho una broma que le causara la risa, se ríe de vergüenza, se ríe de sí mismo al ver y oír que su compañero habla tan bien el armenio. Puesto que ambos egresaron al mismo tiempo de la escuela, pero mientras uno abandonó los libros, el otro siguió leyendo en su casa, mientras uno al ver un libro armenio o una revista le daba un puntapié, el otro lo levantaba, lo hojeaba y lo leía; mientras uno permanecía indiferente ante algunos

acontecimientos armenios, el otro ya trabajaba y colaboraba en organizaciones de carácter social, cultural, etc., mientras uno al traerle el cartero el periódico armenio lo recibía y lo dejaba sobre el escritorio de su padre y ni se preocupaba por leerlo, el otro, en cambio al recibir el periódico antes de dejarlo sobre el escritorio de su padre lo leía y después comentaba con su progenitor las noticias y artículos leídos, y por la noche le robaba horas a sus momentos de descanso y de sueño para dirigirse a su biblioteca más preferida para leer periódicos provenientes del extranjero.

Con lo dicho anteriormente vemos que existen jóvenes armenios que se interiorizan para desarrollar su cultura y extender aún más el campo del pensamiento. Por eso nosotros debemos colaborar, repetimos, con instituciones, asociaciones, periódicos, revistas, semanarios armenios, enviándoles a éstos últimos artículos de interés general o traducciones de obras

o comentarios referidos a nuestra historia, a la verdadera historia armenia.

Nosotros, los jóvenes, sabemos perfectamente bien que el futuro de nuestra Patria depende exclusivamente de la juventud. Entonces trabajemos intensamente para la obtención de nuestros fines; trabajemos para el engrandecimiento de nuestras organizaciones siguiendo el consejo de nuestros mayores; trabajemos para que ingresen a las filas de la juventud armenia jóvenes que aún se mantienen indiferentes y se encuentran alejados del ambiente armenio y trabajemos por último, para el reencuentro de la gran familia armenia para que en un día no muy lejano podamos oír por boca de nuestros padres, con sus ojos llenos de lágrimas, que la victoria de la causa armenia se debió a la juventud. Pero mientras tanto, ¡ADELANTE, PUES EL FUTURO NOS PERTEÑECE!

**Un Soldado Armenio**  
Colaboración enviada desde Córdoba

PIELES

MODELOS

FINAS

REFORMAS

**PELETERIA "PAPAZIAN"**



SUIPACHA 942

T. E. 32-0705

-::: BUENOS AIRES -:::

**TEX-TRICO**

Soc. Resp. Ltda. - Capital \$ 800.000

**FABRICANTES DE TEJIDOS****ENGOMADORA DE HILADO**Adminis. y Ventas  
LARREA 557T. E. 48 Pasco 8743  
Buenos Aires**"ANTEX ARGENTINA"**

EDUARDO ATAMIAN

POPLINES

Larrea 667 — T. E. 48-5639

Doctor  
**ANTRANIK EURNEKIAN**  
Cirujano

Especialista en Neurocirugía

Actualmente en los EE. UU.

Cnel. N. Vega 5531 — 54-0765

**FABRICA DE TEJIDOS  
DE ALGODON****"ROALD"**

de Miron Leonian

VICTORIA 701  
Hurlingham F.C.N.G.S.M.**FOTO****A F O L O****ESTUDIO**

CORDOBA 4671 T. E. 54-8147

**estudio nersessian**ECONOMICO - CONTABLE - IMPOSITIVO  
ASUNTOS JURIDICOSFlorida 165  
Gal. Gral. Güemes P. 3, of. 343-4

Tel. 30-6877



ARGENTINA S. A.  
DE PRODUCTOS FOTOGRAFICOS

# Afianza

el

Prestigio de la Industria Argentina  
con los Rollos  
de Película para Fotografía

## REXOPAN y REXOCROM




---

**GEVAERT ARGENTINA S. A. de Productos Fotográficos**  
Bv. MITRE 1902 - T. E. 48-9011 - BUENOS AIRES

**ALBERT TRITSMANS, Director - Gerente General**

ADHESION

DANUBIO S.A.

EL CISNE

Soc. Resp. Ltda.

BUENOS AIRES

CORDOBA

MERCERIA - NOVEDADES

"EL PORVENIR"

El Hogar de los Hilos y Botones

M. CHEBEKDJIAN E HIJOS

Azcuénaga 417

T. E. 48-3654

T E R K A

- de -

GREGORIO TERTZAKIAN

TINTORERIA Y ESTAMPERIA DE SEDA,  
RAYON Y ALGODON

LAPRIDA 1458

T. E. 791-8429 y 795-0044  
Vicente López, F.C.N.G.B.M.

**« NAVASART »**

REVISTA BIMESTRAL

ORGANO DE LA

**U. G. ARMENIA DE C. FISICA**

GALERIA GRAL. GUEMES

FLORIDA 165 Piso 6º

**SUSCRIPCION**

Ejemplar suelto ..... 5.- " .- .-

Anual ..... 50.- Pesos

Exterior ..... 4.- Dolares

ANÓ 6 - N° 60

JUNIO - JULIO de 1958

BUENOS AIRES

*ALFOMBRAS*

*SPARTA ATLANTIDA S. A.*

INDUSTRIAL Y COMERCIAL

